



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

508

808
4-99

190.0

8011

33րդ ՀՐԱՑՈՐԱԿՈՒԹԻՒՆ ԳԵԼԻԹԵՐՆ ԳՈՐԾԱԿԱԾՈՒԹԵՐՆ


Խ ՕՍՄԱՆԵԱՆ

ՏԱՂԱԶԱՓՈՒԹԻՒՆ

808

4-99

Ա.ՐՏՈ.ՏՊՈՒԱԾ «ԲԻՒՐԱԿՆ» ՀՆ



ԵՐԿԱԾԻՐԵՑ

ԱՏԵՓԱՆ Յ. ԿՈՒՐՏՏԻԿԵԱՆ


28/27/2

معارف نظارات جليله سنك في ٢٩ مايس سنة ١٤٩٣

نومرولى رخصتمامه سيله وسمباط داوديان معرقيله

طبع ونشر أولئشدر

811(94.35)
4-88



2003

1900

ՏՊԱԳՐ. ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊէՐԵԱՆ
Կ. Պոլիս, Էսկի Զապրիյէ նաստեսի, թիւ 61

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Մինչեւ հիմայ մեր մէջ Օսմ. Տաղաչափութեան
Քերաբերեալ դասագիրք լոյս չէ տեսած, իսկ
թուրք. լեզուով հրատարակուածներն ալ՝ կամ խիստ
անպէտ երկարումներով խճողուած, եւ կամ՝ կարեոր
յապաւումներով խիստ համառօտուած ըլլալով՝ մեր
ուսանողներուն օգտակար չեն կրնար ըլլալ, ուստի
այս կարեւոր պակասը լրացնելու համար ներկայ դա-
սագիրքը պատաստեցինք. որ Օսմ. տաղաչափու-
թեան ամէն հիմնական օրէնքները եւ նրբութիւննե-
րը կը պարունակէ :

Տաղաչափութեան ուսումը Օսմ. գրականութեան
հետեւողներուն համար այնքան կարեւոր է որչափ
գրական օրէնքներու ուսումը։ Օսմ. գրականութեան
մէջ բանաստեղծութեան այս սեոին ունեցած մեծ
կարեւորութիւնը հասկնալու համար բաւական է հարե-
ւանցի ակնարկ մը ձգել Օսմ. գրականութեան նախա-
կին եւ արդի վիճակին վրայ :

Նախորդ շրջաններու գրական արտադրութեանց
ստուարագոյն մասը կը կազմէն չտփեալ բանաստեղ-
ծութիւններ. իսկ հիմայ ալ այս սեոը կարեւոր դեր
մը ունի եւ պիտի ունենայ Օսմ. գրականութեան
մէջ. Ահա այս պատճառով տաղաչափութեան գործ-
նականապէս ուսումը այսօր իր արժանաւոր տեղն
ունի պետական բարձրագոյն վարժարաններու մէջ,
մինչդեռ մեզմէ շատերուն համար այս ուսումը ան-
լուծելի գաղտնիք կը մնայ դեռ.

Մեր այս գաղափարը թերեւս ունանց տարօրինակ
երեւի, բայց դժբաղդաբար ճշմարտութիւն մըն է

ասիկայ՝ զոր ամենայն վստահութեամբ կրնանք յայտաբարել, Պէտք է գիտնալ թէ առանց այս արհեստին քիչ շատ հմտացած ըլլալու՝ այս ինչ կամ այն ինչ բանաստեղծին գործերուն իսկական արժէքին վրայ ճիշտ գաղափար մը կազմել կարելի չէ. ոչ տաղաչափագէտ մը՝ շափեալ բանաստեղծութեանց ընթերցման եւ նոյն իսկ օրինակութեան եւ լաւ ընտրողութեան մէջ չպիտի յաջողի այնպէս, որչափ պէտք է գրականութեան հետեւողի մը համար, իսկ գրելու մասին յաւէտ անյաջող պիտի մնայ, քանի որ չէ ուսումնասիրած այդ արհեստը, Գրելու մէջ լեզուի յստակութիւն եւ կանոնաւրութիւն, գաղափարներու ճշտութիւն եւ վսեմութիւն որչափ կարեւոր են, նոյնչափ ալ պահանջելի է տաղաչափութեան օրէնքի տեսակէտով կատարեալ ճշտութիւն, առանց որու՝ գրուածը միակողմանի ըլլալով գրական արժէք չի կրնար ունենալ:

Ուստի ներկայ դասագրքիս մէջ ջանացինք աւանդել ինչ որ կարեւոր է եւ էական: Տաղաչափական օրէնքները եւ ծանօթութիւնները — որոնք մասսամբ փորձառութեամբ ստացուած բաներ են — երեք մասի մէջ ամփոփած ենք, Ա. Գիխաւոր եւ Ս. Ծանօթ չափեր, ուր կարատումի եւ համեմատական ընթերցումի մասին ալ մանրամասն ծանօթութիւններ տուած ենք նշանաւոր բանաստեղծներէ օրինակներ մէջ բերելով: Բ. Յանդ, ուր համառօտ եւ ամփոփ կերպով աւանդած ենք ինչ որ հիմնական է: Գ. Ատանաւորներու տեսակը, ուր էն գործածականները միայն ցոյց տուած ենք, մէկ դի թողլով այն խել մը տեսակները որոնք նշանակութենէ զուրկ են հիմայ, ինչպէս է մուամման որ նախորդ շրջաններու մէջ իրը

Ֆենց մեծ կարեւորութիւն ունէր: Անոնց տեղ հրահանգներ ու ընթերցման վերաբերեալ ինչ ինչ ծանօթիւններ տուած ենք իրը բազդատութիւն՝ նախապէս տրուած օրէնքներու հիտ, որոնց՝ ընթերցումի տեսակէտով ունեցած մեծ նշանակութիւնը անուրանալի է:

Նաև ըստ յարմարութեան համառօտակի ցոյց տըւած ենք թէ այն ինչ չափին վրայ ի՞նչ տեսակ ուտանաւոր շատ զրուած է եւ նշանակութեան արժանի ի՞նչ գործեր հեղինակուած են, ո՞վ են անոնց հեղինակները եւ ո՞ր գարու մէջ ապրած են, ինչպէս նաև օրինակներուն եւ հրահանգներուն տակը՝ անոնց հեղինակներուն անուններն ալ նշանակած ենք յընց մահուան թուականին հետ:

Ս. Րէհսաւական ինչ ինչ ասութիւններու բառական թարգմանութիւնները դնելու տեղ՝ իմաստը միտյն ցոյց տուած ենք զիւրահասկանալի հանգամանք մը տալու համար, ինչպէս նաև հիմայ անգործածելի դարձած չափերն ալ զանց ըրած ենք՝ գործը աւելորդ մանրամասնութիւններով չխնողելու նպատակով:

Վստահ ենք թէ մեր այս դասագիրքը որ դեռ առաջինն է իր տեսակին մէջ, պիտի կրնայ օգտակար առաջնորդ մը ըլլալ Օոմ. գրականութեան հետեւողներուն համար:



ՕՍՄԱՆԵԱՆ ՏԱՂԱԶԱՓՈՒԹԻՒԽՆ

Ա.

Օսմ. տաղաչափութիւն ըսելով պիտի հասկըներէն Արաբներէն Պարսիկներուն, և այս վերջիններէն ալ Թուրքերուն անցած(*) արաբական տաղաչափութիւնը, որ Հիճրէթէն առաջ գոյութիւն ունէր Արաբներուն մէջ, բայց անորօքները դասագրքի ձեւով ամփոփուած չըլլալուն համար, տաղաչափութեան ուսումը երկար ուսումնասիրութեան և փորձի կը կարո-

(*) Արաբները առաջ հրապար իւլ պէնանի, մատնահաշիւի զրութեամբ մինակ վանկերուն թիւը նկատի առնելով կը գրէին, ինչպէս Կ'ըլլայ հայերէն տաղաչափութեան մէջ. բայց վերջէն վանկերու տառերուն թիւը եւ անոնց ձայնանիշ ունենալ կամ չունենալն ալ նկատողութեան սկսան առնել. ահա այս վերջին զըրութիւնն է որ կը տիրէ արաբ. պարսկ. եւ թուրք. բանաստեղծութեանց մէջ: Ինչպէս յայտնի է, արաբական այս զրութիւնը չատ աւելի գժուար է և աւելի նուրբ՝ արուեստական տեսակէտով, որուն մանրամասութիւնները պիտի երեւան ներկայ ուսումնասիրութեան մէջ:

Գ. ՎԱՐԺ. ՄԱՆԿԱՆՑ

Երրորդ Վարժ. Մանկանցը այս անդամ վերստին տպաղրուեցաւ ինչ ինչ փոփոխութերով:

Երրորդ Վարժ. Մանկանցին յօրինուածք և պարունակութիւնը կը գերազանցն բոլոր բնթերցարաններունը.

Երրորդ Վարժ. Մանկանցին կ'արժէ ընծայել մասնաւոր ուշադրութիւն, քանի որ կը պարունակէ այնքան սիրուն եւ ողեւորիչ նիւթեր՝ ուսանողներուն մաքին հաճելի, հրահանդիչ, շինիչ:

Երրորդ Վարժ. Մանկանցը կարգացող աղաք բնաւ չեն ձանձրանար: Ասոր համար է որ այդ զիրքը ամէն տեղ կը փնտուի:

Երրորդ Վարժ. Մանկանցէն կ'օգտուին ուսանողներն ալ, ուսուցիչներն ալ:

Երրորդ Վարժ. Մանկանցով կ'աւարտի Տաճկախօս զաւառներու յատուկ զասընթացքը, և Հայ լեզուին կը տիրանայ ամէն ուսանող որ խնամով ու ճշդիւ հետեւած է անոր զրութեան:

Ս. ԴԱՒԹԵԱՆ

տէր , մինչեւ որ Պասրացի Իմամ Խալիլ Իպնի
Ահմէտ անունով արաբ գրագէտ-տաղաչափ մը
գիրք մը (Արուղ) հեղինակեց , անոր մէջ ամ-
փոփելով գործածուած բոլոր չափերը . Իմամ
Խալիլ մեռած է Հիճրէթի 160 թուականին :

Սա՝ իր վերոյիշեալ հեղինակութեանը մէջ
15 հատ գլխաւոր չափ (պահը) միայն նշանակած
է , վերջէն ուրիշներուն կողմէն չափ մըն ալ ա-
ւելցուելով արաբականը եղած է տասնըվեց , ո-
րոնց վրայ երեք հատ ալ Պարսիկները աւելցու-
ցած են , և չափերուն թիւը բարձրացած է 19ի .
Թէեւ ուրիշ չափեր ալ յօրինուած են Պարսիկ-
ներուն կողմէն , բայց անոնք կարեւորութենէ
զուրկ նկատուած ըլլալով , 19 գլխաւոր չափե-
րու կարգը չեն դասուած :

Այս 19 տեսակ չափերէն հինգը վերջէն արա-
բերէնի միայն յատկացուած է . ինչպէս նաեւ
պարսիկներու կողմէն յօրինուածներն ալ պարս-
կերէնի յատուկ են :

Օսմանցիները այդ 19 գլխաւոր չափերէն
11 հատը միայն ընդունած են , սակայն անոնցմէ
երեքն ալ վերջէն անգործածելի դարձած է ,

Տաղաչափութիւնը երեք մասի կը բաժնուի ,
Չափ , Յանգ եւ Ոտանաւորներու տեսակը :

Բ.

Մ Ա Ս Ն Ա Ռ Ա Զ Ի Ն

ԶԱՓ — وزن ياخود بحر

Զափը երկու տեսակ է , գլխաւոր և ածանց-
եալ :

Օսմ . բանաստեղծութեան մէջ հիմայ գոր-
ծածուած գլխաւոր չափերը հետեւեալներն են .

1. Պահը Հէզէճ (մէֆակյլիւն)
չորս անգամ մէկ տողը :

2. Պահը Ռէճէղ (միւսթէֆ'ի-
լիւն) չորս անգամ մէկ տողը :

3. Պահը Րէմէլ (Գալիլիւն) եւ մէկ ֆա'իլիւն կամ
ֆա'իլան մէկ տողը :

4. Պահը Միւթէդարիպ (Փէուլիւն) մէկ տողը :

5. Պահը Միւղարի՛ մշար որուն հիմնա-
կան ձեւը անգործածելի է , և գլխաւոր ձեւի
տեղ անցած է հետեւեալը .

(*) Բուն չափը չորս ֆա'իլաթիւն է , որ վերջէն
անգործածելի դարձած է :

Մէֆ'ուլիւ , ֆա՛իլաթիւ , մէֆա՛իլիւ , ֆա՛իլիւն կամ ֆա՛իլան մէկ տողը :

مفعول فاعلات ؟ مفاعيل ؟ فاعلن فاعلان

6. Պահրի Միւճթէսս , յշտ , որուն նոյնպէս հիմնական ձեւը չի գործածուիր , գործածուած գլխաւոր ձեն է այսպէս .

Մէֆա՛իլիւն , ֆէ՛իլաթիւն , մէֆա՛իլիւն , ֆէ՛իլիւն կամ ֆէ՛լիւն մէկ տողը .

مفاعلن فاعلان مفاعلن فاعلن فع لن

7. Պահրի Խափիյֆ Խվիف որսւն իրր գլխաւոր գործածուած ձեւն էմէկ տողը՝ ֆա՛իլաթիւն , մէֆա՛իլիւն ։ ֆէ՛լիւն կամ ֆէ՛իլիւն
فاعلان مفاعلن فعلن فعلن فع لن :

8. Պահրի Սէրիյ ըլք որսւն գրեթէ գլխաւոր ձեւն է հետեւեալը .

Միւֆթէ՛իլիւն , միւֆթէ՛իլիւն , ֆա՛իլիւն կամ ֆա՛իլան մէկ տողը مفتاعلن مفعلن فاعلن فاعلان فاعلن

Գ.

ԿԱԶՄՈՒԹԻՒՆ — بنا

Ոտանաւորի մը շոր երկու տողը (մըսրա) مصرع
مصراع կազմէ մէկ տուն (պէյթ) . իւրա-

քանչիւր տողի ամէն մէկ մասը կը կոչուի (ճիւղ) جزء . իսկ ճիւղերուն ստորաբաժանումները րիւիրն ը րک կոչուին :

Օրինակի համար պահրի նեղենի իւրաքանչիւր տողը կը բաղկանայ չորս մէֆակյլիւնէ որոնց ամէն մէկը նիւզ մըն է , իսկ այդ ճիւղերուն ստորաբաժանումները , որ են մէֆա , 'իյ , լիւն բա عی لن րիւիրն են :

Ճիւղերուն ստորաբաժանումները իրենց կազմութեանը նայելով երեք տեսակ են . Ա . Սէ զէպ , Բ . Վերէս եւ Գ . Ֆասրիկ Վա . سب , وند ، فاص :

Սէպէպը նիւզին այն ստորաբաժանումն է որ կը պարունակէ՝ կա՛մ առաջինը ձայնանիշով յարակից եւ երկրորդը անձայնանիշ յարակից երկու տառ , ինչպէս են մفاعيان نایفوا'իլիւն նիւզին իյ և լիւն ստորաբաժանումները . — այս սէպէպը կը կոչուի երկտառ միավանկ (سب خفيف) . — կա՛մ կը պարունակէ յարակից ձայնանիշով երկու տառ , ինչպէս Տէրէ , داره (*) . — այս տեսակը երկտառ երկավանկ (سب ثقيل) կը կոչուի .

Վերէսը նիւզին այն ստորաբաժանումն է որ կը բաղկանայ , կա՛մ ձայնանիշ ունեցող յարակից երկու եւ անձայնանիշ մէկ տառէ , ինչպէս (*) Վերջին ձայնաւոր նէ զիրը չի սէպէپը :

է մէֆախյլիւնի մէֆա ստորաբաժանումը .—սա կը կոչուի վերէտի մէնմու շահ ա՞ եռատառ երկավանկ , այսպէս է նաև Ֆէ՛ուինի Ֆէու ստորաբաժանումը .—և կա՛մ կը պարունակէ սկիզբը եւ վերջը ձայնանիշով երկու տառ եւ անոնց մէջտեղը անձայնանիշ մէկ տառ , ինչպէս է մէֆ'ուլիւ ի ՛ուլիւ ստորաբաժանումը .—ասիկայ վերէտի մէֆրուգ քրու ա՞ կը կոչուի , որ է բաժանեալ եռատառ երկավանկ :

Ֆասրլէն կը բաղկանայ , կա՛մ ձայնանիշ ունեցող յարակից երեք տառէ եւ վերջը գտնուած անձայնանիշ մէկ տառէ , ինչպէս . է փէտէրիմ . ըրճ՝ ասոր կ'ըսուի ֆասրլի սուդրա (քաշ) քառատառ եռավանկ :

Կամ՝ կը բաղկանայ ձայնանիշ ունեցող յարակից չորս տառէ եւ վերջը գտնուած անձայնանիշ մէկ տառէ , ինչպէս է փէտէրիմիզ . մծ մծ՝ աս ալ հնդատառ քառավանկ (քածեկրի) կը կոչուի :

Վերոյիշեալ ծանօթութեանց համեմատ նըշանակուած չափերէն միւսթէֆ'իլիւնը կը բաղկանայ երկու սէպէափի խաֆիթէ որ են միւս , բէֆ եւ մէկ վերէտի մէնմու՛է . որ է ըլիւն , նոյնպէս միւֆրէ՛իլիւնը կը բաղկանայ մէկ ֆասրլի սուդրայէ ,

որ է բէ՛րիլիւն և մէկ սէպէափի խաֆիթէ : Այս կերպով կը բաղդատուին մնացածներն ալ :

— Ե Շ Ա Զ Ա Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն Կ Տ Ր Ա Տ Ո Ւ Ւ Մ — Հ Յ ՝

Դ .

ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ ԿԱՄ ԿՏՐԱՏՈՒՒՄ — Հ Յ ՝

Ոտանաւոր մը անպատճառ պահրի մը չափովը կը գրուի : Ոտանաւորի մը մասերն (հնզա) (այս եւ ստորաբաժանումները (երեան արկան) իրեն պատկանած չափին մասերուն եւ ստորաբաժանումներուն համապատասխան ըլլալու են՝ այդ ստորաբաժանումները կազմող տառերու թիւն և անոնց ձայնանիշ ունենալուն կամ չունենալուն տեսակէտով . ձայնանիշի տեսակը նկատողութեան չառնուիր . օրինակի համար , երբ ոտանաւոր մը պահրի հնզէնի այսինքն չորս մէֆա՛իլիւնի չափով գրել ուզենք , նկատի պիտի առնենք անոր մասերուն ստորաբաժանումները որ են մէֆա , իյ , լիւն . մէֆա կը բաղկանայ ձայնանիշով յարակից երկու և անձայնանիշ մէկ տառէ . իսկ մնացած երկու ստորաբաժանումները՝ առաջինը ձայնանիշով և երկրորդը անձայնանիշ երկերկու

տառէ միայն կը բաղկանան , հետեւարար չորս
մեծափյլիւնի հանդէպ դրուած բառերն ալ մի և
նոյն կազմութիւնը պէտք է ունենան : Այս կէտը
որ էական է , աղեկ մը լուսաբանելու համար
առնենք հետագայ ոտանաւորի տողը որ պահրի
հեղենի չափով է .

دک لطی شهنشاه زمانک قبل احضا

Հոս մեծա'իլիւն մասին հանդէպ կը գտնուի
տէյիլ լութի , զոր համեմատելով կը գտնենք որ,
կազմութեան տեսակէտով կատարելապէս հա-
մապատասխան է անոր , ինչպէս , մեծափ հան-
դէպ կը գտնուի տէյիլ որ ձայնանիշով յարակից
երկու և անձայնանիշ մէկ տառէ կը բաղկանայ .
ի րիւթին հանդէպ կը գտնուի լուր որ առաջինը
ձայնանիշով ու երկրորդը անձայնանիշ երկու տա-
ռէ միայն կը բաղկանայ , նմանապէս իին րիւթին
հանդէպ դրուած ֆի միեւնոյն կազմութիւնը
ունի . միւս մասերուն համեմատութիւնն ալ մի
եւնոյն հիմի վրայ կը կատարուի . Այս համե-
մատութիւնը բազքի կը կոչուի որ բառ ական ի-
մաստով կտրեն կը նշանակէ . Մէ ևնոյն կերպը
ի գործ կը դրուի բոլոր պահերու մասին :



Ե.

ՀԱՍՏԱՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Համեմատական ընթերցումի ատեն որ չափի
հետեւողութեամբ կարդալ է , հետեւեալ պա-
տահումները տեղի կ'ունենան :

Ա. Եթէ ոտանաւորի մը մասերուն ստորաբա-
ժանումներուն մէջ գտնուած թուրքերէն ձայ-
նաւոր տառերը աւելորդ գան , չեն հաշուուիր
իրը թէ գոյութիւն չունին . ինչպէս նաև տի ,
թիւ ևւ նմանօրինակ պարսկ . երկտառ միա-
վանկ բառերուն վերջի իւ ձայնով վալ ձայնաւոր
ները ևւ սպարսկերէն իւ շաղկապը :

Բ. Մերթ անձայնանիշ տառին ձայնանիշ
(էսրէ՝ միայն 0ումաներէնի և Պարսկերէնի մէջ)
տալ հարկ կ'ըլլայ , երբեմն ալ ձայնանիշ ունե-
ցող տառի մը ձայնանիշը կ'իյնայ (*) օրինակ .

(*) Այս վերջին պարագան հազուաղէպ է . ի մէջ
այլոց Մուալիմ նամին իր մէկ ոտանաւորին մէջ կիւ-
լիւթանը՝ կիւլսիրան կարգացեր է . ինչպէս նաև իւ-
թիւպ ևւ նմանօրինակ բառերը ոմանք կարգացեր են
են իւթիւպ սղումով նաև եալթերգը՝ եալնըզ , նե՞ ելլե-
սիւնը՝ նե՞յլսիւն :

نه ييلسون بحر حالن اول كه متزلکاهی ساحلدر

Ասիկա չորս մեծա'իյլիւնի չափով է , որուն համատական ընթերցումը կըլլայ այսպէս .

Նէ՞ պիլսիւն պահ = մէֆա'իյլիւն , բիհալն օլ = մէֆա'իյլիւն , քի մէնզիլկեա = մէֆա'իյլիւն , հի սահիլտիր = մէֆա'իյլիւն . հոս , ինչպէս կ'երևի արդէն , պահր բառին վերջի րէ տառին (*) հարէ տալով երկրորդ մեծա'իյլիւնի հետ կարդացինք : Ուրեմն երբ ոչ-թուրք բառիմը վերջը անձայնանիշ յարակից երկու բաղաձայն տառգտնուի , վերջին տառին (**) հարէ տալը անխուսափելի է , եթէ իրմէ անմիջապէս ետքը եկող բառը ելիֆով կամ այլով չի սկսիր . իսկ երբ իրմէ անմիջապէս ետքի բառը այդ տառերով սկսի , երբեմն հարէ տալու հարկ չի մնար եւ այդ վերջին տառը յաջորդ բառին սկիզբի տառին հետ կը կարդացուի . առաջին պարագային համար

(*) Առոր իւպա (չլաշ) կ'ըսեն . իմայի (ամա) ըսողներ ալ կան , որ ճիշդ չէ . թէեւ այս անուանումը Օսմաներէնի մէջ յաճախ կը գործածուի :

(**) Յանզը բացառութիւն է , մէջ տեղը կը պատահ միայն Օսմաներէնի եւ Պարսկերէնի մէջ :

օրինակ կընայ ըլլալ վերի պահը (*) բառին ընթերցումը , ուր րէ տառին էսրէ տուած ենք , որովհետեւ անձայնանիշ երկու բաղաձայն տառ (հա և րէ) միացած են . իսկ երկրորդ պարագային համար օրինակ կընայ ըլլալ հետեւեալը .

հեր կسب այտ հեր بحر فضیلت կան عرفان اول

որուն համեմատական ընթերցումն է այսպէս . « հիւնէր քէս պիթ , հիւնէր պահրի , ֆազիլէթքեա , նի ըրֆա նոլ » չորս մէֆակյէ՛իւնով :

Այս առղին առաջին մասին մէջ գանուած բնապ բառին վերջի պէ տառը՝ յաջորդ բառին սկիզբի էլիֆին կցելով կարդացինք առանց հարէ տալու , որովհետեւ վանկ մը կարելի չէր աւելցնել եւ իրմէ ետքն ալ էլիֆ մը կը գըտնուեր :

Վերջին բաղաձայն տառը յաջորդ բառին սկիզբի էլիֆին կամ այնին կցելով կարդալը՝ որ լու կը կոչուի , բնապ կամ պահը բառերուն պէս եռատառներու միայն յատուկ չէ . իհարկին երկտառ եւ վերջին տառը անձայնանիշ ե-

(*) Սոյն օրինակ բառերը երբեմն ալ պարագային համեմատ կրնան կարդացուիլ պահր , հիւքիւմ , հօմիւր այսինքն երկրորդ տառին ձայնանիշ տալով :

զող վանկերն ու բառերն ալ մի եւ նոյն օրէնքի
ենթակայ են, ինչպէս նաև թուրք բառերը : (*)

Դ. Եթէ բառի մը վերջը անձայնանիշ յարա-
կեց երկու կամ աւելի տառ գտնուի, ինչպէս
եղած է տոսթ, պէհիշթ, տէօրթ, տէրտ եւ
այն բառերուն մէջ, վերջին տառը, թէ կամ
տալ մանաւանդ, համեմատական ընթերցումի
ատեն դուրս կը ձգուի, (**) երբ կարելի չըլլայ
եսրէ տալ կամ իրենցմէ ետքը էլիփ կամ այնով
ակուած բառ չգտնուի. նոյնպէս (այն) (***) տա-
ռը բառին թէ սկիզբը եւ թէ վերջը մերթ համը
կը մնայ, օրինակ.

بمشتدن فرق یوق حقا که بوملك دل آرانك

Այս ոտանաւորի տողը պահի նեղենէ չորս

[*] Օր.

جنتدن اوچوب میایه برحور
برج حمل تقابل ایشش

Ճէննէթաէ=նուչուզ սէմա=յէպիր հուր
Պիւրճիհա=մէլէթէգա=պիւ լիթմիշ:

(**) Արդի վարպետ զրոշները բառերը այնպիսի
վերքի մը մէջ կը գործածեն որ ասանկ անկումներու
հարկ չի մնար:

(***) Առաջները սկիզբի չէ տառերն ալ ի հար-
կին կրնային ինսալ, բայց արդի զրական արտադրու-
թեանց մէջ չենք հանդիպիր, ինչ որ շատ գովելի է:

մէֆախիլին ըլլալով՝ կը կարդացուի այսպէս.

« Պէհիշտէն ֆար = (թէ) տառը իյնալով, ո-
րովհետեւ կարելի չէ հոս եսրէ տալ — գը եօդ
հագգա = քի պու միւլըի = տիլարանըն . Իսկ
եթէ չափը ներէ եսրէ տալ, որ վանկ մը աւել-
ցընել ըսել է, այս անկումին հարկ չի մնար,
միայն թէ բառը արարելէն կամ պարսկերէն
ըլլալու է . թուրքերէն բառերուն եսրէ տա-
լը իսիստ հաղուագէպ է հիմակ . ի հարկին ա-
նոնց վերջին գիրը իյնալով տօրը կը նկատուի
իրը տօր, ինչպէս Մահմատ էրքէմ պէյը ըրած
է իր հետեւեալ տողին մէջ .

فاعلانن կամ فعلانن، مفاعulan، فعلن

فاخرهم درت بحق ياشنده سنك

ياز اشيرميدي طوبراغه بدنك

« Թախիրէմ տէօր, պուչուգեաշըն, տա սէ-
նին ». Տօրը բառը նկատած է իրը տօր: Գորգ,
չարփ, հօփինն եւ ասոնց նման թուրք բառերն
միեւնոյն օրէնքի ենթակայ են :

Դ. Երբեմն կը կնակ (թէշտիտ) ունեցող տա-

ու ի մը կրկնակը ^(*) կ'իյնայ և երբեմն ալ ընդ-
հակառակն կրկնակ չունեցող տառի մը կրկնակ
կը տրուի . առաջնոյն համար օրինակ մը Մու-
ալլիմ նաձիէն .

علم خاص فخر عالم در

« Ալէմի խասի ֆախրի ալէմ տիր » :

Ասոր համեմատական ընթերցումն է « այսի
խա , սի ֆախրի ա , լեմտիր ». ուր խասս բա-
սին կրկնակը կ'իյնայ :

Երկրորդին ալ օրինակ մը .

آميد ایله ایلر ز عبادت

Ասիկա ածանցեալ չափով է , ուր իւմիս բա-
ռը կրկնակով կը կարդացուի . Այսպէս երբեմն
կրկնակով կը կարդացուին շենք , շեր ,
զերին , նըր զ փեր շ և քանի մը պարս . բառեր ,
իբր տենիք , չիլէ և փենք . Այս աղատութիւնը նե-
րելի չէ երբեք ամէն պարսկ . բառի , ինչպէս
նաև արար . եւ թուրք . բառերու համար :
Բացառութիւն է արար . ումման գով :

(*) Այս առաջին պարագան կրկնակ ունեցող վերջ-
նատառերու միայն յատուկ է , ‘ق’ ‘خ’ ‘ر’ եւայլն բա-
ռերուն պէս , որոնք ի հարկին առանց կրկնակի հազ , դէմ
եւ բամ եւս կ’արտասանուին :

ԾԱՆՈԹ . — Ինչպէս առաջին պատահման
մէջ դրուած ծանօթութենէն կը հասկցուի , ա-
րաբերէն եւ պարսկերէն բառերուն մէջ դրտ-
նուած ձայնաւոր տառերը՝ բաց ի երկտառ ինչ
ինչ միավանկ պարսկ . բառերէ , բազրիի ժա-
մանակ միշտ հաշուելի են իբր չափը լրա-
ցնող տառեր : Օսմանեան բանաստեղծութեան
մէջ երբեմն այս մասին զանցառութիւններ
նշանած ենք , մանաւանդ նախորդ շրջաննե-
րու դրական արտադրութեանց մէջ , ուր եր-
բեմն արար . եւ պարսկ . բառերու ձայնաւոր-
ներն ալ չեն հաշուուած հետեւելով թուրքե-
րէնի . տիւնեա՛ Տիւնեա՛ բառն ոմանք դրած եւ արտա-
սանած են տիւնեէ Տիւնե ձեւով . ինչպէսնաև մելիա-
նա՛ և մա՛րառերն արտասանած են իբր մելինա՛
եւ մել . բայց այս տեսակ զարտուղութիւններ
ներելի չեն հիմայ , Միայն մահ , օս ենտուն օճառ եւ
նմանօրինակ հեռով վերջաւորուած պարսկերէն
բառերուն ելիթները եւ վալերը զանց առնուե-
լով , մէհ և ենիւն ձեւով կրնան գործածուիլ ի
հարկին , ինչպէս նաև միյհման և ման միհման :

իսկ արզու آرزو ، ساخته ، ساتیمابن

شادمان հիմնեար, մուր, նիմ եւ ասոնց պէս արաբ .
եւ պարսկ . բառերու կամ վանկերու ձայնա-
ւորներն երկարելով վերջին տառերն ալ եսրել
կը կարդացուին հիմնեարի, մուրի, նիմի, արիզու,
սահիբի և շատիման ձեւով , երբ իրենցմէ ան-
միջապէս ետքը էլիփովկամ այնով սկսուած բառ
չգտնուի , կամ եթէ գտնուի ալ , վանկ մը լը-
րացնելու հարկը ներկայանայ . Բացառութիւն
են միայն նանան, տէվրան եւ նմանօրինակ բա-
ռեր որոնց վերջը՝ նախընթաց ձայնաւորով մը
նուն կը գտնուի . այս տեսակ բառերուն վերջի
նունը , ըլլան արաբերէն կամ պարսկերէն , ե-
թէ պարսկերէն օրէնքով յատկացեալ կամ
գոյական չեն խօսքին մէջ , (*) եսրէ չեն առ-
ներ իրը ոնդային . Մինչեւ իսկ Պարսիկները
համեմատական ընթերցանութեան մէջ ձայնա-
ւոր տառերէ ետքը եկած վերջի անձայնանիշ
նուն գիրը դուրս կը ձգեն , մինչդեռ զուտ ա-
րաբերէնի մէջ այդպէս չէ : Հետեւաբար վերո-
յիշեալ նանան, տան տէվրան , դորան մենանուն ,

(*) կամ երբ վերջերնին թուրք . յօդ զերանուն
կցուած չէ եւ կամ հոլովուած ըլլան : Ճանճըզ, նանը
եսրէ առած են իրը յօդաւոր եւ հոլովուած . եւ կամ
յաջորդ ելիք կամ այնով մը կից չկարդացուին ,
ինչպէս այդ սահիպի բրժան նիտի :

ինմին մկն եւայլն բառերուն վերջի նուն տառին
պէտք չէ եսրէտալ նախորդ շրջաններու գրական
արտադրութեանց մէջ երբեմն այս տեսակ նունե-
րուն արաբերէնի հետեւողութեամբ էսրէ տըր-
ուած է , մի եւ նոյն հետեւողութիւնը շատ քիչ
անդամ կը տեսնուի նաև Պարսկ . Շահնամէի եւ
ուրիշ գործերու մէջ , բայց անոնք բացառու-
թիւն կը համարուին :

Նաև Պարսկերէն և Արաբերէն բառերուն
սկզբը գտնուած մէտտով ելիֆները (1) ինչպէս
են ամիր مرّ , ախեր خرّ եւայլն , երկու տա-
ռի արժէք ունին , ինչպէս նաև պարսկերէն
օրէնքով յատկացեալի, գոյականի և ուրիշ բա-
ռերու էսրէները են գրի արժէքն ալ ունին ,
հետեւաբար այդ տեսակ եսրէները երկարելով
ի հարկին լրացուցիչ տառկը սեպուին : Նաեւ
տաօս բառերուն վակերը իրը տաօս , կաօս , տաօս
երկուքի արժէք ունին : Մոււալիմ
նաճին իրը դառս մէկի արժէքով ալ գոր-
ծածեր է երբեմն :

Նոյնպէս խանիս , խواهش , խան , խել
յօժ քրտինք եւ այս օրինակ պարսկերէն բա-
ռերու մէջ գտնուած համը վակերն ալ ան-

հաշուելի են . նաև խուրցիս համար Խոր Խոր , խոս Խոր , խոր Խոր , պարսկերէն բառերուն ալ վալերը չեն հաշուուիր հետեւելով պարսիկներուն :

Զ.

ԱՄՓՈՓՈՒՄ — حمال

Այն տաղաչափական աղատութիւնները որոնք գործադրելի են առհասարակ , վերոյիշեալ չորս պատահումի մէջ ամփոփուած են : Դեռ ուրիշ մանրամասնութիւններ ալ կը գըտնուին թէ եւ , սակայն անոնք անհրաժեշտ չեն Օսմաններէնի համար :

Չափերու ցանկին մէջ տեսանք որ ստանաւոր մը այլ եւ այլ չափերու վրայ կընայ ձեւուիլ , օրինակի համար , մէկ տողը չորս մետր՝ իջիւնի , չորս միւրե՞նիիիւնի , երեք ֆա՞իլաքիւնի և մէկ ֆա՞իլիւնի չափերով , եւայլն . հետեւաբար երբ ստանաւոր մը չորս մասի վրայ հիմնուած չափով ըլլայ , կընանք կոչել զայն բառամասնեայ , եթէ երեք մաս պարունակող չափի մը վրայ ձեւուած ըլլայ՝ եռամասնեայ , իսկ եթէ երկու մասէ

բաղկացած ըլլայ՝ երկմասնեայ : Այս անուանում ները մենք սահմանեցինք , որոշ գաղափար մը տուած ըլլալու համար .

Ինչպէս Դ. հատուածին մէջ ըսած էինք արդէն , ստանաւորին իւրաքանչիւր մասերուն ստորաբաժանումներն իր պատկանած չափին ստորաբաժանումներուն հետ համաձայն պէտք է ըլլան տառերու թիւին եւ անոնց ձայնանիշ ունենալուն կամ չունենալուն տեսակէտով : Անհրաժեշտ չէ իւրաքանչիւր մասը ամբողջ բառերէ կազմել , հապա ներելի է միշտ ստանաւորի տողի մը առաջին մասն լրացընել յաջորդ բառին ստորաբաժանումովը , կամ՝ երկրորդ մասը նախընթաց բառին ստորաբաժանումով . նոյնը իմա՞ միւս մասերուն համար ալ , օրինակ .

کوز کوز اولدی جکرم کوز لرک در دندن

« Կեօզ կեօզ զօլտու = Փա՞իլաթիւն = նիյերիմ կեօզ = Փէ՞իլաթիւն = լիրինին skr = Փէ՞իլաթիւն = սինտէն = Փէ՞իլիւն » :

Հոս կը տեսնուի որ մասերը՝ առաջինէն զատ՝ յաջորդ կամ նախընթաց բառերուն ստորաբաժանումներովը լրացած եւ այդ կերպով

Հիւսուած են : Ազատութիւն մը որ ոտանաւոր գրելու մասին մեծ դիւրութիւն կ'ընծայէ :

卷之三

七

حروف مد و املا (ا)، (و)، (ي) — ڦڻڻڻڻڻڻڻ

Թուրք. ձայնաւորները պարզ հուրութի իմա
են,որ ձայնանիշի տեսակը միայն ցուցնելու կը
ծառայեն առանց երկար հնչուելու . բացառու-
թիւն են միայն յանդի մէջ գտնուած կամ իբր

չափու լրացուցիչ տառ մէջտեղ գործածուած
թուրքերէն ձայնաւորներն, որոնք պարսկ . և
արար . ձայնաւորներու պէս կ'երկարին , ինչպէս
ասկից առաջ ալ ըսած ենք արդէն : Այս
կարգէն է իբր ե՛ւ ա՛ ձայնաւոր հետ տառն ալ ,
օրինակ .

حضوره وارمغه بار کندهن یوق جالم آه — لیلا خانم —

**Ասոր մէջ վարմաղա բառին մաղա և մասը՝ մէֆա
լա ստորաբաժանումը լրացնելուն համար ձայ-
նաւոր նէ տառն երկար ելիթի գեր կը կատարէ
իբր մաղա՛ : Նաև հուզուրա՛ Հضոր բառին բա-
ման ալ երկար է իյ և ստորաբաժանումը
լրացնելուն համար :**

Իսկ վերոյիշեալ պարսկ. և արար. ձայնաւորներն ասկէ առաջ ցոյց տրուած բացառութիւններէն զատ՝ միշտ երկար են (*). Ասոնք երբեմն թէ բառին մէջտեղն եւ թէ վերջը կըրկկին արժէք ալ կրնան ունենալ. կամ թէ այսպէս

(*) Ճեղտէթ փաշա, Զըեա փաշա, Էքրէմ պէյ և
ուրիշներ՝ իիչ եւ եանի բառերուն եկ գիրերը երբեմն
անարժէք նկատած են : Օր. Թիմայ Թիմայ Ասիկա Ճեղտէթ փաշային է, ուր պարսկ. Ճ. բառին
եկ տառը՝ թուրքերէնի պէս անարժէք նկատուած է :

ըսենք, նախընթաց բաղաձայնի մը հետ երկու վանկ կը կազմեն, հետեւաբար ի հարկին պարս. փառ պառը կ'արտասանենք քիա՛՛, բազմիւ բազմիի՛, մագուլը՝ մա'զուո՛ւ ձեւերով։ Թուրքերէն ձայնաւորներուն կրկին արժեքով առումը զեղծում մըն է, որ կը տեսնուի նախորդ շրջաններու գրական արտադրութեանց մէջ։

Պարսկ. եւ Արար. վերջի ձայնաւոր նէ տառերուն գործածութիւնը՝ ինչպէս են խանէ, առաջ բերեմէ առ եւայլն, թուրք. նէ տառին համանման է : Նշանաւոր 0սմ. բանաստեղծներէն նէտիմ՝ իր մէկ ոտանաւորին մէջ Արար. զանգահիկ գործ բառին վերջի նէն ելիֆի փոխելով զանգահափառ գրած է . ահա սպիկա ալ կը հաստատէ որ ձայնաւոր նէ տառն ի հարկին երբ չափու լրացուցիչ երկար ելիֆի գեր կը կատարէ արտասանութեան տեսակետով միայն . յանձնարարելի չէ սակայն ելիֆով գրել նէտիմի հետեւելով։ Խոկ երեք լեզուի բառերուն վերջի այս նէ տառին անկումն յաճախաղէտ է համեմատական ընթերցումի մէջ։

Ասկէ զատ Պարս. ի՞ ճ եւ չի առ բառերուն վերջի համր նէ գիրը ոտանաւորի մասե-

րուն (*) մէջտեղն եւ վերջը քեչ անդամ՝ եկի արժեքը կ'ունենայ իի՛ կ եւ չի ձեւով . ասոր օրինակները կը գտնուին ի միջի այլոց Մահմուտ կըրէմ պէյի « Աղուսթօս պէօճէյի », ատանաւորին եւ Զըեա փաշայի « Խարապաթ » իւ մէջ . օր .

ترک سخنه عمل قومشلر

کر چه تملی کوزل قومشلر

Թիւրքի՝ սիւ = խենի՛ թէմէլ = զօմոււլար
Կերչի՝ թէ = մէլի՛ կիւզէլ = զօմոււլար

Քիչ մըն ալ նէմզէով նէի կամ եկի վրայ խօսինք, Նալի՛ և կերմի ի կրմ և նմանօրինակ բառեր երբ ֆա'խարիսն մասին հանդէպ գտնուին, ասոր ֆա եւ ըլա ստորաբաժանումները լրացնելու համար, համեմատական ընթերցումի մէջ կը նկատուին այնպէս, որպէս թէ գրուած ըլլային կերմիեի կրմ ձեւով . պատճառը ակներեւ է . Ճ լէ՛ի եւ մի՛ի միեւնոյն կերպով կը նկատուին նաև ֆեռ ըլին եւ մէթա և . ստորաբաժանումներուն

(*) Թէեւ սկիզբն ալ կը հանդիպինք, բայց այդ խիստ անսովոր է :

հանդէպ որոնք եռատառ-երկվանկ են : Իսկ մի՛ի
մասը երբ վերեսի մեթրուգի հանդէպ գտնուի ,
պարսիկները կրկնակով ալ կը կարդան իրը
կերմիյեի շուրջ որ առաջինէն նախընտրելի է այս
պարագայի մէջ :

Պարսկ . եւ Արար . բառերուն եւ մասնիկ-
ներուն վերջի ձայնաւոր են տառը երկար ըլ-
լալէ կրնայ դադրիլ այն ատեն , երբ յաջորդ-
բառը հեմզէ ելիթով կամ ելիթով (*) սկսի , օրի-
նակի համար . պի՛ հմասալ ի առաջ բառին սկիզբի
Պարսկ . պի մասնիկն են երկար է , բայց ի
հարկին կրնայ կորսնցնել այդ հանդամանքը ,
քանի որ յարակից բառին սկիզբն հեմզէ ելիթ կը
գտնուի . եւ կը նկատուի այնպէս , որպէս թէ
դրուած ըլլար պի եմսալ լաւ բ ելիթն ալ կոր-
սուելով . ասոր օրինակներուն շատ կը հան-
դիպինք նոյն իսկ Արարերէնի եւ Պարսկերէնի
մէջ . Այս պարագային Արար . եւ Պարսկ . մետսով
ելիթներն որ երկու տառի արժէք ունին , մէկի
արժէք կ'ունենան (**) : Նաեւ պարսկներն եր-

(*) Վակ շաղկապէն առաջ ալ կրնայ դադրիլ ի հար-
կին . օրինակի համար , շահի՛վիւխօսի՛ շահ ջաջ որ
կրնայ արտասանուիլ նաև օատիեխօսի՛ :

(**) Երբ որ մետսով ելիթը նախընթաց տառի մը
հետ կից կարդացուի , արժէքը մէկի կ'իջնայ :

բեմն եկէ առաջ գտնուած վերջի վավ ձայնաւորնե-
րը բաղաձայնի վերածելով , սույի ու նատույի
յաջուած կամ բառերը սիւվիյ և նատիւվիյ
ձեռվ արտասաներ և ըստ այնմ գործածեր են (*).
Օսմանցիներն ալ օրինակած են զայս , օր .

أول قدر آسوده عالمية عدله كيم
خوابكاه ايلر غز الله بهلوی شیرزی

Հոս փեհլուվի բառը նկատուած է փեհիւվիյ :
Իսկ բառերուն սկիզբի հեմզէ ելիթները , ինչ-
պէս ելուրէ (ախթէր) « ասող » եֆզա
« աւելցնող » եւայլն բառերուն մէջ , իրենց
արժէքը կը կորսնցընեն երբ նախընթաց բառի
մը հետ միացած ըլլան կամ անոր հետ կից
կարդացուին , պէտէիլուրէ յունիթզս Յաջ բառերուն պէս :

(*) Ճատուելի Յաջ ձեռվ գրուածներուն մէջ ալ
երբեմն վավին բնաւ արժէք տուած չեն իրը նատիւվիյ :



٦٠

ԱՇԱԽՑԱԿԱՔԵՐ — زحافت

Ասկէ առաջ գլխաւոր չափերը ցոյց տը-
ւած էինք . հիմա կը նշանակենք անոնցմէ ա-
ծանցեալ այն չափերը միայն , որոնք հիմա
առհասարակ կը գործածուին 0ամ . բանսա-
տեղծութեան մէջ :

(بحر هزج) ՀՀՀՀՀ

Ասոր ամբողջ չափն է մէկ տողը չորս
մفاعیان այսպէս .

مفاعیان، مفاعیان، مفاعیان، مفاعیان կամ մفاعیان

Հետագայ ոտանաւորի տողը այս չափով է

هزار احباب اولان اهل تلوندن وفا کلمز

— راغب پاشا ۱۱۷۶ —

ԿՏՐԱՏՈՒՄ

هزا راحبا = ب اولان اهل (*) = تلوندن = وفا کلمز

ՀՀՀ զահպա = պօլան էհլի = թէլէվ

վիւնտէն = վէֆա կէլմէվ

(*) Հոս էսրէն են տառի արժէքն ունի , իբր թէ³
զրուած ըլլայ , اهلى

Հետագայ ոտանաւորը՝ որ Վեհափառ Սուլ-
թանի դահակալութեան տարեդարձին առ-
թիւ խմբագրուած եւ « Բիւրակն »ի 1899թ 31—32
թիւնմէջ հրատարակուած է անցեալ տարի , իբր
հրահանգ կը դնենք հոս այս չափի վրայ ըն-
թերցումի վարժութեան համար :

بو کون يوم طلوع نير نوار اعظمدر

بو کون روز جلوس حضرت خاقان اکرمدر

بو کون ابر کهر بار عدالت سایبان اولدى

بحمد الله بو کون يوم حلول فصل خرمدر

شہنشاہ زمان عبدالحمید خان کرمکستر

کہ ذات اقدسی ظل جلیل رب اعلمدر

بو کون زیب آور اور نک عن و سلطنت اولدى

بو کون خلق جهانچون عید بر عید معظمدر

تفاخر ایتمده پروردگانی آل عثمان

کہ او سلطان ذی شان اعدل شاهان عالمدر

عابدی سایه لطفنده مسعود امدر هپ

سخاوتله، کرمله، جودايله مغبوط حاتمدر

طربزادر مالک بر مثال روضه رضوان (مفاییلان)
عبدالله سروش امن و آسایشه همدادر

نیم صبح‌مدر حکم فرمان هایونی نشاط‌افزای دل، شوق آور قلب مؤلمدر

جهانی نظره می تنویر ایدر مهر منیر آما
نکاهی منجلی ساز ظلام اند و غم در

علو صیت عدلی غافله انداز علمدر
هر آن اذکار واوصافی م.جلدر، مکر مدر

زلال فضل و حکمت منبعیدر قلب پنوری
سمو خصلت شاهانه سی امر مسلمدر

حکیم عصر ایسه اولماز ادای وصفه قادر
که یوقدر وصفه پایان او بر دریای اعظمدر

لسانلر عجز کو، اهل فصاحت قاصر و حیران (کماهی نقش او صافدە خامە عین ابکمەدر

مدار فیخر من در ذاته دائم عبودیت
صداقت اول ولی النعمت، شهر اه اسلامدر

سریر سلطنتی تأثیرات کار ان اولسون
اساس معدالت حکم جهاندار یه محمد

Վերսոյիշեալ չորս մفاعւան ի շափով՝ և մէջ այս ըստ շատ մը ընտիր (قصيدة) ներբողականներ և սիրային տաղեր (غزل) գրուած են:

Պահպի հեղէծէ կ'աժանցին հետեւեալ շափերը
մفاعيلն، մفاعيلն، վառն կամ մفاعيلն . . .
կյանք Ակա հիգիենա ման

— سان باشا — ۸۹۱

4srwsnlf

حيات اكلا^(١) = حقيقة^(٢) = مماثي^(٣)

**Հաեա թանլա = հագըյդաթուա = մէմաթիւ
Հրահանգեր**

جهان افسانه در آلمانیه باقی غم و شادی خیال و خوابه بکسر

— ۱۰۰۸ —

بویار الوان کوناکونه خورشید (مفاعیل)

شفق وقتی‌ده لوح آسمانی^(*) (فعولن)

کجهه انوار امله قاہلار جهانی^(*) (فعولن)

^(*) ماه تحدید (مفاعیل)

Սովորական ուսումնական գիրքներ

دۇنر رەكاشىن^(۳) رىزوقە دىنا

سی ا دنیسه حمأنه عکس خت

— منہماں زادہ طاہر —

(¹)—(⁵) Թուրք. ձայնաւորները երկար են հոս :
 (*) Թուրք. են երկար; (⁴—⁵) կարեները երկար են
 դեռ ունեն հոս :

Օսմ. գրականութեան նախորդ շրջաններուն
մէջ այս չափով ի մէջ այլոց վէպեր գրուած են.
ինչպէս են Բ. գարուն մէջ ապրած Շեյխիի և
Ժ. գարուն բանաստեղծներէն Ահիի Խիւրէվիւ
Շիրին պարսկական աւանդավէպերը, նոյնպէս
Ժ. գարուն կարեւոր բանաստեղծներէն եահ-
եայի Եռևանի Զիւլեյխան (Յովսէփ Գեղեցիկն ու
Պետափրեսի Լինը) են.

مفعول، مفاعيل، مفاعيل، فولن կամ مفاعيل.
ماهیتی اثبات ایدن آثار عملدر
Կրատում

مفعول مفاعی = ل مفاعی = ل فولن
ماهیتی اثبا = ت ایدن (*) اثا = رعملدر

Մահիյեկթի իսպա = թիտէնասա = ըի՛ա-
մէլ տիր.

Հրահանգներ

یک درس معارف او قونور هر ورقنده
یارب^(۱) نه کوزل مكتب اولور مكتب عالم

§

(*) Մէտտով էլիֆը նախընթաց տառի մը հետ կից
կարդացուելուն համար արժէքը մէկի իջած է.

(۱) Տաղաչափ. աղատութեամբ Եւ բառին կրկնակը
ինկած է հոս.

بدمایه اولان آکلاشییر مجلس میده
عشترت کهر آدمی تمیزه محکدر
§

ابذال مساعدیده قصور ایمه ک اوامش
واسته بو عالمه سکونك حرکاته
موقی یاراشیر وار ایسه راحت دوشکنده
اقدام و تحمل کرک ارباب حیاته

ի մէջ այլոց կազել և զայիտ գրուած:
مفعول، مفاعيل، مفعول مفاعيل կամ مفاعيلان.
اعمار بشر هر کون هر لحظه بولور نقصان
Կրատում

اعمار = بشر هر کون = هر لحظه = بولور نقصان
Ամարի = պէշէր հէր կիւն = հէր լահզէ =
պուլուր նօդսան:

Հրահանգ
اعمار بشر هر کون هر لحظه بولور نقصان
آثاری ده فایندر آتلرده بولور پایان
بر یاندن اولور پیدا بر یاندن اولور بهان
کندی کي دورانی یتمکده صائز انسان
علم ینه اول علم دوران ینه اول دوران
§

لکن یه محو ایتدی اول کنجی فلک بیلم
اول کنجی که ایتمشده هر یولدۀ خدا مکرم
احبای طو تار صاندم بر قاج کیجه جگ ماتم
باقدم که کیدن کیتمش دنیاده کیلر خرم
علم ینه اول عالم دوران ینه اول دوران

§

اول ذاته تحررله صاندم که زمان آغلار
او مدم که یوزی صبحک بر رنک حزن^(۱) (۱) با غلار
کوردم که کونش طوغمش پرخنده بتون طاغلار
بلبلار اوتر شادان^(۲) پرنشهه صولر چاغلار
علم ینه اول عالم دوران ینه اول دوران
— محمود اکرم بک —

۷۰ مفعول، مفاعلن، فعلن **կամ** مفاعيل
آخرینه خاک او لور بو تنلر
بیلم یه کبر ایدر ایدنلر
— شیخ الاسلام عبدالله وصف افندی ۱۰۷۵ —

Կորանում

آخر ی = نه خاک او لور = بو تنلر
بیلم ن = یه کب رایدر = ایدنلر
Ախըրք եկ = նէ խաքօլուր = պութէնիէր
Պիլմէմ նէ = եկ քիլ ըիտէր = իտէնլէր
(۱—۲) Նուները կիյնան :

Հրահանգներ
سحابه

ای ابر لطیف رنک سیار (مفاعيل)
پک شعشعه لی نایشک وار
فسحه کدۀ سهر ایچنده
دریای ضیای مهر ایچنده
ماهی کبی خوش سباحتک وار
طور، طور! نده چوق سباحتک وار
فخر ایلیور آسمان سنکله
خوش موجملی رنک روشنکله
کورسیدی بو رنک وشكی رسام (مفاعيل)
قالمزدی النده صبر و آرام
یوق آنده بو رنک شاعرانه
بکر تکه کلز ارغوانه
پرتو کسیلو بده ای ضیابوش (مفاعيل)
ایتسهم سنی شویله بر درآغوش

— ۱۳۱۰ ناجی —

Ուղիղ մը

تلامظ

تکبی ویروب جنوی آمش
دریاینه اضطرابه طالمش

اولش چه رک سکون زمانی
 هر طالغه سی بر جنون جهانی
 ایتش هیجانله سطح دریا
 بیک وادیء هولناک پیدا
 اولمقدده در آن بآن سرافراز (مفاعیل)
 هر موج عظیم دهشت انداز
 کیدرمهده روزگار پرفن
 هر طالغه یه بر قبا کوپوکدن
 بر آیریجہ قارلی طاغ کسیلمش
 هر موجه کف نثار مدهشن
 قویشی ندر قیامت ایوه (مفاعیل)
 تسمیر ایدیور جمالی الله
 اولمقدده هزار طور سیار (مفاعیل)
 یکدیگره پیشدار و دمدار
 ساحل کورینور می قورقوسندن
 کیزلندی بو طالغه اردوسندن
 — ناجی —

Այս չափով շատ մը մէսնէլիներ գրուած են:
 Վերոյիշեալ չափով գրուած մէսնէլիներ են ի
 մէջ այլոց մ. գարուն նշանաւոր բանաստեղծ
 Ֆիւզուլիի Լէյլա և Մէջնուն արաբ. աւամնդա-
 վէպը, և 1213ին մեռած Շէյխ Ղալիպի Հիւս-
 նիւ Սշգը:

Պար գլխաւոր չափն է հետեւեալը.
 فاعلان، فاعلان، فاعلان، فاعلن կամ կամ فاعلان
 باغان بر کل ایچون بیک خاره خدمتکار او لور
 Կտրատում

(*) باغبا بر = کل ایچون بیک = خاره خدمت = کاراولور

Պաղիպա պիր = կիւլ իշիւն պին = խարէ
 Խրտմէթ = քեա բօլուր:

Հրահանգներ

ذردهه چشم حقیقت ین جهانلر سیر ایدر
 کبریای صانعه ذرات بر هاندر بتون

— حسین هاشم —

Այս չափի վրայ շատ մը ընտիր գասիրէներ,
 կազեներ գրուած են: Հոս կը դնենք 1143ին
 մեռած նշանաւոր Նէտիյմի գասիրէն մաս մը
 որ Էկօւկի մը նկարագրութիւնը կը պարունակէ:

قصر روح افزا دکل حسن وبها مأواسیدر
 جنت اعلابونك فرش جهان آراسیدر

(*) Այս բառը պարս. ըլլալուն համար Էլիֆը կ'եր-
 կարի և դայնին եսրէ կը գրուի. ինչպէս նաեւ վերջի
 նունն ալ կ'իյնայ տաղաչափ. ազատութեամբ:

سیر ایدوب طرح جدید^(۱) سقف عالیسن دیدم

وار ایسه بو روی ارضک عالم بالاسیدر

کوه و دریا ایکی^(۲) جانبدن در آغوش ایلمش

صانکه دریا دایه‌منی کھسار ایسه لالاسیدر

Պահրի թէմէլէ կ'ածանցին հետեւեալները:

فعلان، فعالان، فاعلان **կամ** فاعلان ..

شانه زلف سخندر اعتراض

Կորաւում

شانه زل = ف سخندر = اعتراض

— وجودت پاشا ۱۴۱۲ —

Շանէեի զիւլ = Գիսիւխէնտիր = իթիրազ.

Հրահանգ

جذدا قصر لطیف زرنکار

کیم نظیرین کورمه‌مشدر شیخ و شاب

اولقدر مطبوع و شوخ دلفریب

کیم کورن جنت صانیر بی ارتیاب

اولقدر روشن که فرق اویاز دی هیچ

آکاجام روزن اولسه آفتاب

(۱) Հետիյիշի, երես երկար եկի զեր կը կատարէ հոս:

(۲) Ի՞նչ, առաջին ել. տառը՝ թէեւ թուրք. երկար

صانکه بر بیت مصنعدر، فلك

روضه رضواندن ایتمش انتخاب

یا دل آرا بر عروس خوبدر

آینه اولیش آکا حوض پر آب

— ۱۰۴۴ —

Պարս. Մեսնէվիի ներիմ անուն գիրքը այս
չափով գրուած է, զղը 1130 թուականին մե-
ռած Սիւլէյման ներիմի համաշափ կերպով
թուրքերէնի թարգմանած է այսպէս,

ديکله‌نیدن کیم حکایت ایمده

آیری‌لقلردن شکایت ایمده

دیر قامشلاقلن قوباردیلر بنی

ناشم زار ایلدی صرد وزنی

— Մելիիսի նեպի մանզումսկին ալ այս չափով է:

فعلان، فعالان، فعلان، فعلن **կամ** فعن ل.

نم عذرم کنه‌مدن ایکی قات بد تردر

Կորաւում

نم (*) عذرم = کنه‌مدن = ایکی قات بد = تردر

— شناسی — ۱۴۸۸ —

Պէսիմէօղրիւմ = կլւնէհիմոէն = իքի գաթ
պէտ=թէր տիր:

(*) Հոս այնը համբ կը մնայ իբր թէ զրուած ըլլար
، بخدرم

— 44 —

Այս չափին առաջին մասը ալ կրնայ
ըլլալ նաեւ յանդամասերէն մէկը՝ վալուն
(եռավանկ) և միւսը՝ փէլիւն (երկավանկ)
ալ կարելի է ըլլալ. նոյնպէս վալուն փէլան
կամ փէլան ալ կըլլայ, ասկէ զատ մի-
եւնոյն տունի մէջ վալուն և վալուն կամ մէջ.
կրնան միանալ, միայն թէ երբ բուն յանդամա-
սը միեւնոյն կաղմութիւնը ունե-
նալու են, իսկ վերջամասերուն մէջ վալուն վանդակիր կրնան իրարու հանդէպ գտնուիլ

Հրահանգներ

(فعالاتն) بولدي կէնար սփա նշօդ նմայ յաուید (فعلان)

(فعالاتն) անձիան սիխ այլդի տիցիդ նգմ (فعلن)

§

(فعالاتն) կոնշէ ճրե քդր քդրին նչչան կէն (فعلن)

(فعالاتն) այլս նոր յիհանբի խփանէնքար (فعلان)

— Եպի —

§

(فعالاتն) վարլու խալմէտ վարլու շահդ դր

(فعالاتն) գիրի յրհան զու վար այս դ զա՞ծ դր

— Շնամի —

Այս չափով ալ շատ մը գասիլէներ և կա-
զէներ գրուած են. ֆաթիհի դարուն նշանա-
ւոր բանաստեղծներէն Պրուսացի Ահմէտ փա-
շայի երկար Քերեմ գասիլէնին զոր ֆաթիհին
ուղղած է, այս չափով է:

Վալուն, վալուն, վալուն կամ վալուն վալուն (¹)

» » » » »

Այս սարակը ազատ առ ազատ առ ազատ

— Նաի 1124 —

Կտրատում

Այս սարակը = ըն ազատ առ ազատ առ ազատ

Իթմէ ա'րէօյ = ըէնօդու էն = լինտէն

Ուրիշ մը

Մտսաու ծէկ առմ օ պաշիր

— Նաի —

Առաջին մասը՝ Հրահանգներ

Կնդի կորմէ յօ զօր հայտ (فعلن)

Սիլմէ սար այլ նամի (فعلن)

Զած թիւ այլ օպար ալոր (فعلن)

Հր կսէ մրե սր վանի (فعلن)

Այս չափով ալ ի մէջ այլոց մէսնէլիներ գըր-
ուած են, ինչպէս է Հայութիւն (1015)

Վալուն, վալուն, վալուն կը գործածուի նաեւ
Վալուն, վալուն, վալուն կը գործածուի նաեւ

(بhydr مضارع) ՊՈՀՐԻ ՄԻՒՋԱՐԻ

Ասոր գլխաւոր է,

· مفعول، فاعلات، مفاعيل، فاعلن **կամ** فاعلان
يا رب بو آفرین نه توکنمز خزینه در
— تابي —

Կարասում

يا رب (*) بو = آفری نه = توکنمز خ = زینه در

bա՛ր թէպ պու = ափէրիյ նէ = թիւքէնմէզ
լսա = զիյնէ տիր:

Հրահանգ

(**)

ای محترم رفیقلرم فرط شوق ایله
تحصیل فن و دانشیه اقدام نام ایدك

(**) خیر الانیس بخجه کتاب فنیسردر
اوی یار مهربانه آمان احترام ایدك

هپ شہسوار عرصه حسن بیان اولوب
طبع سمند خامه نی انکشته رام ایدك

ابقای ذکر خیر ایدن اولماز فناپذیر
نیل حیات سرمد ایچون کسب نام ایدك

احراز شهرت ایلمه نک بیک طریق وار
اما طریق معرفتی التزان ایدك

(*) Պիին կրկնակը կ'իյնայ :

(**) և տառը եւրեկով، առանց կրկնակի :

کسب کاله مانع اولور اکل و شرب و خواب
تقلیل اکل و شرب ایله قصر منام ایدك
(*) سرمایه حصول اهل سی تامدر

ابذال نقد وقت ایله احراز کام ایدك
عاقل ایدرمی بیهده کولقله افتخار
ابحاث علم و حکمته حصر کلام ایدك
مکتب دکل می مطلع انوار معرفت
سوز دیکله یک شو مکتبه هر کون دوام ایدك⁽¹⁾

بو مکتب ادبین ایدوب آکتساب فیض
اقران ایچنده کسب علو مقام ایدك
— احمد حمدی بک —

Այս չափով ալ ի մէջ այլոց կազի և զասիյսէ
գրուած է:

Պահրի միւզարի՛ միւս չափն է,

مفعول، فاعلاتن، مفعول، فاعلان
حکم قدر نه ایسه افاذ ایدر مر امن

(1) Դպրոցականի մը բերնէն իւր ընկերներուն ուղղուած:

(*) և տառը եւրեկով، առանց կրկնակի :

نوهار

مقیم راغ اول ای گوکل
شکوفه‌له‌ده موج اوران
نه صفت ایلر آشکار
کنار حوض پاکده
و مر حیاته اهتزاز

فیوض نوهاری کور
صفای حسن یاری کور
هزار نفعه‌کاری کور
درخت سایه‌داری کور
خروش جویباری کور

§

دوتر بنسشه، کل، سمن
ویر چنده لاله‌لر
شراب رنکن آکدیر
طولار درون مرغزار
سحرده سبر باقه چیق
— محمود اکرم بک —

(بحر مجت)

مفاعلن، فعالن، مفاعلن، فعلن կամ կամ վան، فعلان կամ
فعلان

نه در بو سعی تعب ناپذیر هر ذره

نه در بو سع = ی تعب نا = پذیر هر = ذره

նէ տիր պու սա' = եթմա' սա' նա = փեղիրի
հէր = զէրըէ.

مفهول فا = علاتن = مفهول فا = علاتن
حکم قدر = نه ایسه = اتفاذ ایدر = مسامن
Հիւ.քմի դատէր = նէ իսէ = ինֆա զիտէր =
մէրամըն:

Կազէ և գասիյէ դրուած են ի մէջ այլոց :

Պահրի Բենեկ

Ասոր ամբողջ չափն է մէկ տողը չորս
որ շատ քիչ դործածուած է . իսկ մէկ տողը եր-
կու շատ միւրեպպաներ և միւրեմմադ-
ներ դրուած են : Յանդամասը կ'ըլլայ նաև
Ասկէ կ'ածանցին,

مستفعلان ، مستفعلان

طورسوئی خامم دمبسته ناجی

قوت رواندر قدیمی صریوی

مفاعلن ، مفاعلن ، مفاعلن ، مفاعلن

مقیم را ، غاول ای گوکل ، فیوض نو، بهاری کور

Մուդը միրա = զօլ է՛յ կէօնիւլ = զիւեռու-
զի նէզ = պէհարի կէօր:

گرمهانی

قره خطاب

مخاطب اول بکا ای بدر آسمان پیرا
 مواجهه کله سنگ شعر لر طوغار زیرا
 بو شب سنه منور شو صحنه تاریک
 بنم بو منظره سودامی ایلیور تحریک
 کفنهنیر کی کاهی محاط ابر او ما
 شو خسته روحه ظلمت نمای قبر او ما
 افقده صانکه بر اکلیل کوه هست شمدی
 فروغ آنک ایله پر شکوه هست شمدی
 مسافه لر سکا او ماز در نک بخش کسل
 آچیل فضایه او جان رو حمل قدر یو کسل
 عجب نه لر کور یور سک طلوع شعره مدار؟
 بحیط ارضی طولا شد بجه دائز مادار
 — اسماعیل صفا بک —

کیاکی ۴۵۲ ۷۶۲ ۷۶۳ ۷۶۴ :

(بحر خفیف)

فاعلان، مفاعان، فملن ۴۷۳ فع لان، فعلان ۴۷۴ فع لان
 فعلان، مفاعان، فعلان ۴۷۴ فع لان ۴۷۵ فعلن، فع لان
 استقامت بیوک فضیلتدر

کسرهانی

(فاعلان) استقامت = بیوک فضی = لند

۷۶۴ ۷۶۵

صایلم فر صی غنی متدن

— رشاد بک —

کسرهانی

(فعلان) صایلم فر = صی غنی = متدن

گرمهانی

(۷۶۴ ۷۶۵)

وسط آسمانده مهر بهار
 عظمته ضیاثار اولمش
 کوه و دشته اشعه بار اولمش
 ایلمش کائناتی شعشهه زار

§

دامن کوهه طوغری کیتکجه
 بر کذرکه کورندی نورانی
 کلیور بانک آب جوشانی
 کوش تحسینه دقت ایتدکجه

§

آقیور نور کور دیکم دره دن
 آب واشجاری برق برق اولمش
 زیر وبالاسی نوره غرق اولمش
 وادی این اولمسون کورین؟

§

یووه لرده طورور ایکن خاموش
کله رک شوق تازه مر غانه
باشلامش عاشقانه الحامه
ینه طو نمش جهانی جوش و خروش

§

فرش او نمش کنار نهره چن
یکی چیقمش شکوفه لر یریز
کورینور هر برنده رنگ دکر
ایدیور خنده روی دهه چن

§

ماء جاری طرف طرف چاغلار
باد خوشبو اسر خفیف خفیف
چاغلا دجه صولت اطیف اطیف
ایکی یاندن صدا ویر طاغلر

§

وجده غرق ایتدی قلب حسامی
بو تمثالری بهارانک
حسی بیدار او نجه انسانک
غیلان ایلمزمی سوداسی ؟

— ناجی —

ՊԱՐՈՒԱԺ ԻՆ ԽԱՎՈՂ ՄԱՍՆԵՐ

(بحر متقارب) ՊԱՀՐԻ ՄԻԼԻԳԱՐԻԴ

Ասոր ամբողջ չափն

فعولن، فعولن، فعولن، فعولن
بو خنده ک سنک طوغريسي ناجا در
اسماعيل صفا بك —

ԿՏՐԱՏՈՒՄ

بو خنده ک = سنک طوغ = رسی نا = بجا در
Ա.Ակէ կ'ածանցի հետեւեալը,

فعولن، فعولن، فعولن، قبول կամ կամ فعل (*)
بیوکسک ا آمی بیوکسک بیوک
بیوکلک یانکده قالیر پاک کوچوک

ԿՏՐԱՏՈՒՄ

بیوکسک = ا آمی = بیوکسک = بیوک
بیوکلک = یانکده = قالیر پاک = کوچوک
— ناجی —

(بحر سریع) ՊԱՀՐԻ ԱԼԻՐԻ

مفعلن، مفتعلن، فاعلن կամ կամ فاعلان
سر نکارنده بیل نکار

— ناجی —

ԿՏՐԱՏՈՒՄ

سر نکارنده بیل = من نکار

(*) Մհանելիի շատ յարմարութիւն ունի այս չափը :
Պարս. Շահնամه և Պուստան այս չափով են :

Հրահանգ

غنجة پژمده

ای بخی پرورده ایدن نوتهال
سوکیل غچهک او لیور پایمال
مادر آتارمی یوه جانپارهسن؟
کیم آراماز کودک آوارهسن؟

بن ده می ارباب معااصیدنم؟
نیم بسم می کناهم بنم؟

مرحتم ایتمزیسک ای غنجه سوز؟
زیر لمده او تبسم هنوز
دوری شاشيردکمی نه در ای زمان؟
فصل بهار کده بو حکم خزان
کلبن فيض او لمش ایکن بسترم
خاک مذلت نیچون او لسون یرم؟
ازمکه مادام که وار نیتک
غچه بیوتکده نه در حکمتک؟

— ناجی —

Այս շափով ալ Մեսնելիներ գրուած են:

Հոս կը վերջանան օսմաներէնի մէջ առհասարակ
գործածուած չափերը:

Նախորդ շրջաններու մէջ արար. չափերով
ալ թուրք. քերթուածներ գրուած են, բայց
ատոնցմով գրուած ոտանաւորները աններդաշ-
նակ ըլլալուն համար վերջէն զանց առնուած են.
Հետեւեալ կազեի տունը որ Պահրի հեամիլի չորս
իբր նմոյշ կը դնենք.

یتر ای فلک بو جفایتور من زاره سرو روانی
مه طاعتیله منورایت دلو دیده نکرانی

— فضولی ۹۷۵ —

Նաև շափով فاعلان կամ վملاتن، فعلاتن، فعلاتن، فعلاتن
ալ կազե գրուած է, բայց հիմա չգործածուիր:

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՑԱՆԳ —

Ցանգը երկու տեսակ է, պարզ և բարդ
։ قافية مرکب، قافية مرکب،

Եթէ վերջաւորութեան մէկ տառը միայն
յանդ նկատուի, պարզ յանդ կը կոչուի.
Ե՞ր զա'երի սահիպ նէֆէս
Հուպպի սիվատէն մէյլի քէս
ای زائر صاحب نفس
حب سوادن میلی کس

Հոս երկու տողին ծայրը գտնուած սին
վերջատառերը միայն կը կազմեն յանդը , հե-
տեւաբար պարզ յանդ է :

Յանդատառը կը կոչուի րեվիլ յօ . յանդատառերէն անմիջապէս առաջ դժոնուած տառերուն ձայնանիշներն ալ համասեռ ըլլալու են . ինչպէս որ վերի սին տառերէն անմիջապէս առաջ դժոնուած ֆէ և բեաֆ տառերուն ձայնանիշները համասեռ^(*) , այսինքն երկուքն ալ ֆերհափ խաֆիյնէ են : Ի հարկին ծանր ձայնանիշով կարդացուող ^{شیله} حروف տառերուն ձայնանիշը թեթեւի վերածել ներելի է . հետեւաբար երբ պարս . բեմ ^ن բառին հանդէպ արաբ . դամմ ^خ բառը յանդ ընենք , այս վերջինը կ'արտասանենք դեմ , կը կնակն ալ դանց ընելով . նոյնպէս պարս . բեմ ^ف բառին հանդէպ արաբ . սաֆֆ ֆամ բառը իբր յանդ դնելով կ'արտասանենք սեմ . նոյնը իմա' ուրիշներուն համար ալ :

Խաղ բարդ յանդը այն է, Ա. որուն ամբող-

(*) Երբ յանգատառը ինք ձայնանիշ ունենայ, այդ պարագային յանգատառերու ձայնանիշները պէտք է համասեռ ըլլան, իսկ յանգատառէն առաջ կրնայ տարբեր ձայնանիշ զտնուի . օր իշխանական տիտիւ էլլիքի :

ջութիւնը կը կազմեն յանդատառէն առաջ գըտ-
նուած մէկ կամ աւելի տառեր. կամ՝ Բ. յան-
դատառէն ետքը կուգայ մասնիկ կամ՝ բառ,
որոնք կը կրկնուին իւրաքանչիւր տողին կամ
տունին վերջը. օրինակ,

« Ալուս Մէվլա կէօնլիւմիւն էն սէվկելի
Լէյլարնը »

«Նակէհան տիյվանէ կէօնլիւմ ալոր եա
մէվլասընը»

آلدى مولا كوكملك الڭ سوکىلى لىلا-نى
ناڭهان دىۋاھ كوكلم آلدى يامولاسنى

Հոս բուն յանդատառերն են լիլա և մելիլա
բառերուն ելիքները, որոնցմէ առաջ իբր յան-
դը լրացնող տառ կը գտնուի լեամ, նոյնպէս
յանդատառէն ետքն ալ կը գտնուի սրբը մաս-
նիկը. ինչպէս այս օրինակէն հասկցուեցաւ, մի-
եւնոյն յանդի մէջ երկու պարագան ալ կընայ
միանալ Օսմ: բանաստեղծները այս տեսակ
յանդերով ի մէջ այլոց շատ մը ընտիր կազել-
ներ և գասիլեներ գրած են:

—Բարդ յանդի մէջ յանդատառէն անմի-
ջապէս առաջ մերթ կը գտնուի,

Ա. Այս առներէն մէկը օր այ լուսաւորներէն է այ, (ա), (օ), (ա) պէտք շահելի նաև աշկ ար Հոս յանդատառը (ը) տառն է, որմէ ա-
վագ (լ) կը գտնուի։ Այս տեսակ յանդը ա-
ղաքիեկի միւրեստիք կը կոչուի ձայնաւորն ա-
րդ բիշիք (ա)։

Բ. Յանդատառէն անմիջապէս առաջ մերթ
բաղաձայն տառ մը կը գտնուի. օր.
Երից ավագ մշրա Դլոնք չայլու սուկը թ Ահեք
Հոս յանդատառը (կ) տառն է, որմէ ա-
ռաջ (ն) կը գտնուի. Այս տեսակ յանդը վագութեած է մուգայեէսէ կը կոչուի, յանդատառէն
գաֆիեէի մուգայեէսէ կը կոչուի, յանդատառէն
անմիջապէս առաջ գտնուած տառն ալ վայ-
դանդատառէն անմիջապէս առաջ ձայ-
նանիշով բաղաձայն տառ մը և անկէ առաջ
ելիք մը կը գտնուի. օր.

پ طبعه صفا وین بدایع یارب سکا دکلی راجع

(*) Արաբները և ամուռ և յանձնական բառերը իրարու հանդէպ զամֆեն կ'ընեն առանց նկատի առնելու թէ առաջինին բուն յանդատառէն առաջ վասի մեմտուտք կը գտնուի, մինչդեռ երկրորդին մէջ եալի մեմտուտք ։ իսկ պարսիկները այսպիսի պարագաներու մէջ եթէ բուն յանդատառէն առաջ էիթ գտնուե՛ (ց)ի փոխելով իիսապը Տաճ կը գրեն ու կ'արտապանեն հիմայական սրբած է ։ Սակայն այս փոփոխութիւնը օսմաններէնի մէջ ներելի չէ ։ Աս կը կոչուի (ամալ) :

Հոս բուն յանդատառն է (շ), որմէ ա-
ռաջ ձայնանիշով բաղաձայն տառ մը և անկէ
առաջ էլիֆ մը կը գտնուի։ Ասիկայ հօնա-
գաթիեկի միւսսասէս կը կոչուի և յանդատառէն
անմիջապէս առաջ գտնուած տառը՝ دخل skifjji.
իսկ էլիֆը Ասիս կը կոչուի։

— Յանդատառէն ետքը կրկնուած բառը
առ կոչուի, և մասնիկը՝ կամ օր ։ Ու շայկան՝ առ ։

ای شعر ترم اشکم ایله همیریان اول
سینه مده کی نیران غمه رشحه فشان اول .

Հ: Երկնուած բառը առ ճիշտ բառը

آخریسه خاک اولور بو تىنلر
بىلەم نىه كېر ايىر ايدىنلر

Ե: **Վ** وصل **մասնիկը** (լր) **Յ**: **Վ** وصل **երկուքն**
կընան **միանալ**:

—Երբեմն ալ յանդամասէն առաջ բառ մը
կամ մասնիկ մը կը կրկնուի, որուն կըսուի
· حِجَابٌ · o/p.

خلوص تمام ایله آثار خیرین ایلدی ابقا
صحابی و بساتین و ریاضی ایلدی ارووا

۵ حجاب (ایلدی) nu

—Երբ յանդամասին վերջը երեք հատ անձայնանիշ տառ միանույ, ինչպէս եղած է բառերուն մէջ, վերջին տառը կ'եւնայ և կը նկատուի իբր կար, դոս, բաս (դանակ):

Ծանօթ. Յանդամասերուն վերջը գտնուած
թուրք. ձայնաւորները՝ ի հարկին պարսկ. կամ
արաբերէն ձայնաւորներու հանդէպ կրնան եր-
կարի. օրինակ.

«Կիւլլէրտէ օլուր պու ըէնկի տիւծու»

On top of

«ବୀରାଜିଙ୍କା, ଫିରୁତିଲେଖିଲେବ ଫିରୁତିଶ୍ଵାନିହିମି ।
ନିକି ରାଜରେଥିଲାହିସାହିରାପାଇନିପାଇନ ବୀରାଜିଙ୍କା ।

نہ حیرت بخشد ر صنعت آپی
مکانی خواه مینا کوں وہ فرم رکھیں

(*) Այս բառը կարելի է նաև պարս. նկատել որովհան նշանակութեամբ:

Են, պարսկ. կամ արաբերէն ձայնաւորներու
պէս երկարելով կարդացինք. ըստ այսմ՝ թուրք.
ձայնաւորները յանդամասիվերջը իհարկինպարսկ.
և արաբ. ձայնաւորներու պէս կը գործածուին
արտասահնութեան տեսակէտով:

Յանդերէն զատ, մէջտեղն ալ թուրք ձայ-
նաւորները երբ չափու լրացուցիչ տառ նկատ-
ուին, այս կերպով կերկարին որքան ալ անսո-
վոր և անհաճոյ ըցլայի ինչպէս ըսած ենք արդէն:

Միեւնոյն բառեր կամ մասնիկներ իրարու հանդէպ յանդ չեն կընար կազմել. այն առեն ներելի է միայն, երբ նշանակութեամբ իրարմէ տարրերին. օրինակ,

«Եւկտիլիմ; պագ պու նէ՛ միւհիլք եարէ»
«Եաղըշը մը պունու աչմագ եարէ»

سودیکم باق بو نه مهلاک یاره
یاقشیرمی بونی آچق یاره

Հոս առաջին եարե կը նշանակէ վէրք, իսկ
երկրորդը սիրական իմաստով եար բառին տը-
րականն է, հետեւաբար նշանակութեամբ ի-
րարմէ տարբեր են:

Նախորդ շրջաններու մէջ երբեմն այս մասին զանցառութիւններ եղած են. Պարսիկները

խենտան, լերզան և նմանօրինակ ան մասնիկով բա-
յածականներէ ետեւէ ետեւ յանդեր կաղմած
են, օրինակի համար, նոյն բանն ըրած է նը-
շանաւոր պարսիկ բանաստեղծ ձ'ամի. Օսմ.
բանաստեղծներէն ոմանք ալ ընդունած են զայս,
բայց ժամանակիս ծանօթ Օսմ. բանաստեղծնե-
րը կը դատապարտեն այդպիսի յանդեր դոր-
ծածողները, միայն եօթը տունը անդամ մը
միեւնոյն յանդը կրկնել ներելի է: Նաեւ պէ Յ,
փէ Յ, դը Ե, թէ Շ, սատ Ը, սին Ս և ասոնց
պէս նմանաձայն, բայց տարբեր տառերէ յանդ
կաղմել ալ ներելի չէ. ժամանակիս ծանօթ
բանաստեղծներէն իսմա՛իլ Սաֆա Պէյլ թէեւ
այս կէտը մեղմացնել ուզեց, բայց ընդունելու-
թիւն չդտաւ. մինչդեռ Պարսիկ բանաստեղծ-
ները չիմ(*), նիմ, պէ և փէ տառերով յանդեր շի-
նած են, ինչպէս նաեւ ի մէջ այլոց Զիետ փա-
շայի քերթուածներուն մէջ ալ այդպիսի յան-
դերու կը հանդիպինք, թէեւ ինքն ալ առթիւ
մը պախտակած է յանդի այս զեղծումը. իսկ

(*) չո՞ և չո՞ ինչպէս նաեւ. Յ և Յ բառերը ի-
րարու հանդէպ իբր յանդ գործածուեր են նիմ և նեալ
արտասանութեամբ, այսինքն չիմը՝ նիմի, փէն՝ պէի
փոխելով:

ասոնց հակառակ նուն և նեամ իրարու հան-
դէպ կրնան գտնուիլ և ի ի հարկին նունը նեամի
կը փոխուի, և փոխադարձաբար. օրինակի
համար, ելինտէն ալ կդն (ձեռքէդ) և քեմելինտէն
Ալնդն (հիմէն) բառերը իրարու հանդէպ իբր
յանդ գտնուելով կրնան գրուիլ առաջինը
նունով, կամ ի հարկին երկրորդը՝ նեամով:

Պարսիկները Խու (۱) خو د եւայլն
բառերը առանց վավի կարեւորութիւն տալու
կարտասանեն գրեթէ իսկ, իսկ, իսկ ձեւով,
և ի հարկին մէկ Մ, պէս Ճ, սէր Տ, Ֆէտ և
նմանօրինակ բառերու հանդէպ իբր յանդ կը
դործածեն, սակայն օմաններէնի մէջ ներելի չէ
այս, թուրք արտասանութեամբ միայն կը դոր-
ծածուին:

ڦԱ. ڦՄ. ڦԱ. ڦԳ.

Ոտանաւոր մը կրնայ երկու կամ աւելի
յանդ ունենալ, այսինքն միեւնոյն ոտանաւորի
տունին մէջ մէկէ աւելի յանդ կրնայ գտնուիլ.
ասոր իբր օրինակ ցոյց կուտանք հետեւեալ ո-
տանաւորները:

Նապիէն

(1) Քրտինք:

افزونیٰ حیات | کم آزار | لقده در
سرمایهٰ نجات | سبکار | لقده در

Այս տողերուն մէջ երկերկու յանդ կը¹
գտնուի, առաջինները՝ (հՖզունիքի) նայար՝ և
(սերմանեկի) նենար՝, երկրորդները՝ հեմազար՝ և սե-
պիւլպար, հետեւաբար այս ոտանաւորը,
է ذوالقافتین

երկուքէ աւելի յանդի օրինակ կրնայ ըլ-
լալ Ազնի պէյի հետեւեալ ոտանաւորը,

أرباب | قلم | معرفت آموز ام | در
آداب | ام | ماحصل فيض قلم | در

Այս տողերուն մէջ կը գտնուի երեքական
յանդ, ինչպէս կը հասկցուի մեր ըրած բաժա-
նումէն, հետեւաբար է ذوالقوافی:

Ծանօթ. Յայտնի է թէ յանդը աւելի ական-
ջի հետ գործ ունի քան թէ աչքի հետ, օրի-
նակի համար պաղլար باغلار = կը կապէ տաղլար
غلو = լեռներ բառերուն մէջ արտասանու-
թեան մասին անհամաձայնութիւն մը չենք
գտներ, թէեւ առաջինին մէջ բուն յանդա-
տառէն, դանէն ետքը գտնուած լար՝ ելիֆով
գրուած է և երկրորդին մէջ՝ լեսմ և րեով մի-
այն, սակայն ուղղագրութեան մասին տեսնուած
այս տարբերութիւնը՝ արտասանութեան տե-

սակէտով ներդաշնակութիւնը չի խանգարեր,
ուստի անոնցմէ կազմուած յանդը թերի չի
կրնար նկատուիլ նոյնպէս կիւլ կ վարդ և կիւլ
կոլ «ինդա՛» բառերէն յանդ կազմելներելի է
հիմայ. թէպէտ երկրորդին ուղղագրութիւնը
առաջինին համաձայն չէ, բայց արտասանու-
թեան մասին իրարու կատարելապէս համա-
պատասխան ըլլալնուն համար որ և է անտե-
ղութիւն չի ծագիր:

Հիճրէթի Ժ. դարուն նշանաւոր բանաս-
տեղծներէն միւզուլի՛ իր մէկ ոտանաւորին մէջ
«ինդա՛» նշանակութեամբ կիւլին կով վավ ձայ-
նաւորը չնչելով գործածեր է կիւլ կ (վարդ) և
կեօնիւլ կոկ (սիրո) բառերուն հանդէպ, բայց
արդի գրականութեան ուղղութեամբ այս յապա-
տումի պէտք չկայ, ինչպէս կը հասկցուի ծանօթ-
գրագէտ-բանաստեղծներու քերթուածներէն:

Իսկ նախորդ շրջաններու քանի մը բանաս-
տեղծներուն ուղղութեանը հակառակ սօր, կհօր,
տուր և նմանօրինակ բառերը՝ երարու դէմ
իբր յանդ գործածել ներելի չէ, որովհետեւ
վերջատառէն առաջ գտնուած ձայնանիշները
համասեռ չեն:

Ասոնց հակառակ՝ ալիմ չէ (գիտուն) բառին հանդեպ իբր յանդ կրնանք գործածել մալիմ չե (ինչքո), հալիմ չե (վիճակ) եւայլն բառերը. թէպէտ վերջինները թուրք. լեզուի յատուկ արտասանութեան օրէնքով մալրմ, հալրմ ձեւով արտասանել պէտք է, բայց այսպիսի պարագաներու մէջ վերոյիշեալ կերպով գործածելը ներելի է, մանաւանդ երբ ցուցուած երկու կերպ արտասանութիւնը նկատի առնելու ըլլանք, առաջինը՝ այսինքն մալիմ, հալիմ ձեւով արտասանութիւնը աւելի ճաշկաւոր պիտի գտնենք քան թէ երկրորդը. հետեւաբար թէ՛ արձակ գրութեանց և թէ խօսակցութեան մէջ առաջին կերպը նախընտրելի է, ինչպէս կ'արտասանեն արդէն կերթ ճաշակի տէր եղողներ առհասարակ:

Չենք կարծեր որ բաւական կերթ ճաշակ ունեցող մէկը մալրնան, հալրնան բառերը՝ մալինտեն, հալինտեն ձեւով չ'արտասանէ, առանց կարեւորութիւն տալու այն օրէնքին որ կը տրամադրէ առաջին կերպով արտասանել. Այդ օրէնքին տրամադրութիւնը շատ բանաւոր է թուրք. կամ թուրքացած բառերու համար մի-

այն, իսկ արար. և պարս. բառերը՝ որ թուրք. օրէնքով հոլովուած են, բացառութիւն կը կազմեն երբեմն, միւս չենք կրնար ըսել որովհետեւ նանրմ, Ալլահիմ եւայլն բառերը, եթէ վերիններուն պէս նանիմ, Ալլահիմ արտասանելու ըլլանք, շատ անսովոր բան մը պիտի ըլլայ և շատ ալ անախորժ պիտի հնչէ մեր ականջին. Այս վերջինները առաջին կարգի թուրքացած բառեր են որոնց պարսկական և արաբական ձեւերը անփոփոխ մնալով հանդերձ հոլովման ատեն, հակառակիրենց միւս եղբայրակիցներուն, թուրք. արտասանութեան հետեւող են:

❖❖❖

ՄԱՍՆ ԵՐՈՐԴ

ՈՏԱՆԱԽՈՐՆԵՐՈՒ ՏԵՍԱԿԻ

Ոտանաւորը գլխաւորաբար 20 տեսակ, ճշیدե, մտու, غزل, رباعي، نظم، قطعه، بیت، է، تربيع، ترجمة بند، تركيب بند، مسدس، خمس، صراح طرز جدید، مستزد، تنظير، تصميم، تسدیس، تخمیس، تاریخ և

1. Պէյիթը համաչափ երկու տող ոտանաւորն է, յարակից ուրիշ տուներ և յանդ ու-

նենայ կամ ոչ, որուն առաջին տողին առաջին
մասը կը կոչուի, սահմանաց և օրոշամասը
երկրորդ տողին առաջին մասը և
վերջամասը քրծ պատճեն մասը կը կոչուի, մասամաս ալ՝
հսկ եթէ յարակից տուներ չունենայ և յան-
գաւոր ալ չըլլայ, այն ատեն կը կոչուի, ո-
րուն կը լսուի նաեւ օրինակ,

او رتبه մահմար օչ բնիան توضیح کیم
ریاض جنی نظاره قابلدر زمینندن

— راغب پاشا —

2. Գըդ'ան այն ստանաւորն է որուն իւ-
րաքանչիւր տունին երկրորդ տողը միայն
յանգաւոր կը լլայ: Ասիկայ առ նուազն երկու
տուն կ'ունենայ:

قطعه

مفهول، فاعلان، مفعول، فاعلان
یارب نه اکسیلیردی دریای عن تکدن
پیانه وجوده زهرا ب طولسیدی
آزاده سر اولوردم آسیب دردو غمدن
یا دهره کلکسیدم یا عقلم اولمسیدی

3. Երբ զրդ'ալին առաջին տունին առա-
ջին տողն ալ յանգաւոր լլայ այն ատեն نظم
(նաղմ) կը կոչուի. օրինակ,

نظم

فاعلان կամ فاعلان، فاعلان فملاتن، فعلان
سخن غیر ایله معنا یه توسلی او لور
زاغ تقليد نماینده ده بلبلی او لور?
و هیا نظمکه درج ایته خیال دکری — ۱۲۲۴ —
عاریت جامه ایله عرض تحملی او لور?

4. Թիւպա'ին կը բաղկանայ չորս տողէ մի-
այն، որոնք երրորդէն զատ՝ համայանդ կ'ըլ-
լան، իսկ երրորդին յանդ ունենալը անհրա-
ժեշտ չէ: Թիւպա'ին Պահրի Հեղենե ածանցեալ
չափերով միայն կը գրուի، որոնց թիւը
պարսկերէնի մէջ մինչեւ 24 կը համնի،
բայց Օսմաներէնի մէջ առ հասարակ գործա-
ծուածները հետեւեալներն են,

مفهول، مفأيل، مفأيل، فعولن

مفهول، « فعول կام فعل

مفهول، مفعلن، مفأيل، فعول «

Ասոնցմէ զատ չափեր նշանակելու հարկ
չտեսանք، որովհետեւ հիմայ թիւպա'ի գրելու
ձգտում չենք տեսներ. օրինակ,

رباعی

سوزدر اولان آرایش مجموعه جود
سوزدن دوزیلور دو مصرع بود و نبود
سوز اولمازسه کاف و نون ایله جلوه نما
کلزدی بوکائنه آثار وجود

— سامی ۱۱۴۶ —

Ասոր այս և ծոված ալ կը սուին. Ազմիզատէ
Հալէթի՝ մեռած 1040 թուականին՝ գեղեցիկ
բիպարի գըող մըն էր:

Ծ. Կազելը՝ յաճախ սիրային ոճով գրուած
քերթուածն է, որ կ'ունենայ առնուադն
4—5 և առառաւելն 15 տուն։ Կազելին առա-
ջին տունին երկու տողն ալ յանդաւոր կ'ըլլայ.
այս տունը կը կոչուի շահ մադլա իսկ մասցեալ
տուներուն երկրորդ (*)տողերը միայն մադլախն
հետ համայանդ կ'ըլլան։ Վերջին սունը կը
կոչուի մագգա՝ ուր բանաստեղծը իր ա-
նունը կը յիշէ։ Օսմ. բանաստեղծներուն մէջ էն
փայլուն կաղէլ գրողը — Թիւզուլիէն ետքը —
Պապին է։

Ֆիւզուլիին հետեւեալ ընտիր կաղէլը երբ
օրինակ կը դնենք հոս:

(*) Եթէ ամբողջ տօղերը յանգաւոր ըլլան, այդ ոտանաւորը մօւսարրա' չա կը կոչուի :

Ապկել

ԱՍՏՈՒԹՈՅ ՈՒՂՂԵԱԼ

ای وجود(12) کاملک اسرار حکمت مصدری (*)
 مصدری(1) ذاتک اولان اشیا صفاتک مظہری
 مظہری(2) هر حکمتک سننک که کلک(13) قدرتک
 صفحۂ افلاک نقش ائمۂ خطۂ ط(14) اختم

اخترى⁽³⁾ مسعود اولان اولدرك طبع⁽¹⁵⁾ باكىنك
قابل⁽¹⁹⁾ فيض⁽⁴⁾ اوله لطفكدن صفائ⁽¹⁶⁾ حوهري

جوهری(۵) معیوب اولان ناقص بن کیم متصل
ساده در خطک خیالندن ضمیرم دفتری
دفتر(۶) اعمالک خطی(۷) خطادندر سیاه
قان دوکر چشم خیال استدکه هول(۱۷) محشی

محشری (7) اشکم ویر سیلابه کر روز (18) جزا
ولمسه (8) مقبول در کاهک مر شکم کوهری
کوهریدر (9) عشق بحرینث فضولی آب چشم
یلک بر کوهر که لطف (21) حق آکا (10) در مشتری

^(12—21) ես ենք երը իրը չափու լրացուցիչ ձայնաւոր, երկար են հօս:

(*) Յանդը յաջորդ տողին սկիզբը կրկնելուն ի'ատէ կ'ըսուի, ինչպէս եղած է այս կագելին մէջ : Ի'ատէ առաջնական լաւածէն այս եղածուի միևնույն (մաս) :

(1-10) Թուրք. Ա Հ Յ Ո Ւ Ի Շ Ա Յ Ն Ա Պ Ր Ա Ն Ե Ր Բ Ե Ր Կ Ա Ր Ե Խ Հ Ո Ս Ա Ն Ո Վ Ա Ր Ե Ր Բ Ե Ր Բ Ա Յ Ն Ա Պ Ր Ա Ն Ե Ր Բ :

6. Մեսենիին այն ստանաւորն է որուն իւ-
րաքանչիւր տունը առաձին յանդ կ'ունենայ.
աս՝ երկու և բազմաթիւ տուներ կրնայ ունե-
նալ. Այս կերպով կը գրուին ընդհանրապէս
մաղթանք, ներբող, ողբերգութիւն, վէպ(1)
պատմութիւն, իմաստասիրական խոհեր, նկա-
րագրութիւն, նամակ ևն օրինակ.

بر کوچك چو چنگ قبى او زرنده محرر
مفهول، فاعلات، مقايميل، فاعلان կամ فاعلان
ای ساخورده صارماشيق ای نوجوان چن
ای درلو درلو تازه نباتات موجزن
ای بعد آله که اولدک خدا نما
فيضکله عتلى ايتدک الوهيت آشنا
ای نالهزن مکس که اولورسک صدارسان
از هار ايجنده او يقويه طالمش ايكن شبان
چخاره نك معارض اولورسک فرانغه
سويرسک آكلاشميجه حق سوز قولاغنه(*)
ای باد، ای قوابل امواج بى قرار
ای كائنات ايجنده کي الحان بى شمار

(1) վէպ և պատմութիւն առ հասարակ մեսենիի
կը լլան:

(*) Թուրք، ելիմ տառը երկար է հոս:

ای میوه لرک و لوله روزکار ایله
ایلر سکر سقوط یره انکسار ایله
ای نوبهار شوق ایله ایلیوب ظهور
آفاق درلو نغمه ایله ایکله دن طیور
ای متصل یتیشدیروب اطرافدن ھوا
امواج بى نهايني جوشان ایدن فضا
ای خوشهل یتیشدیرىجى خالك فيضناك
ای اینجىل نشار ايدىجى بھر سينه جاك
پاپقلر، اى شکوفملر آچىش غصون تز
داللر ايجنده قوش بیودن آشيانه لر
آرتق كسلک كورلى بى طالسون خيانه
بر يارچه ترك ايدك چو چنگى ىندى حانه
راحتىز اولمسون، او بوسون طفل ناتوان
مادر ده اشك ديدەسىنى ايلسون روان

(ويقتور هوغو)

— ناجي —

7. Գասիյسէն մաղլա ունեցող երկար ստա-
նաւորն է, ասիկայ կ'ունենայ առնուազն 31 և
առառաւելն 99 տուն. Գասիյسէն առաջները կ'ու-
նենար յառաջարան մը որ گریکاه կիրիقիեան կը¹
կոչուի، նաեւ կազեկ մըն ալ կը կցուէր, բայց

հիմայ այս երկու պարագան զանց կ'առնուի :
Գասիրէի մէջ բանաստեղծը ինքզինքը կը գովիէ
ալ, այս մասը կը կոչուի Քիշրիյեէ : Ասով
կը դրուին ներբող պարսաւ, նկարագրական,
ողբերգական, և երգիծաբանական : Օսմ. բա-
նաստեղծներուն մէջ է՛ն փայլուն գասիրէ գրողն
է Երգրումցի Նէֆ'ին որ միանգամայն սրամիտ
երգիծաբան մըն էր, իբր նմոյշ կը դնենք հոս
Նէֆ'իի 63 տունէ բաղկացեալ մէկ գասիրէին
կիրիզկեանէն քանի մը տուն :

مفعول، مفاعيل، مقاعيل، فعولن

(1) صائمك که فلك دور ايله شامي سحر ايلر

هر واقعه نک عاقبتندن خبر ايلر

بر دوش کيدر حق بو که معناده بو عالم

کيم کوز یوموب آچنجه زمانی گذر ايلر

بر يرده که آرامه بو مقدار اوله مهمات

ارياني نجه کسب کمال وهنر ايلر

بولاز ره حق مکر اول کيمسه که آکا

توفيقني هادي^(*) ازل راهبر ايلر

⁽¹⁾ مانگ ձեւ արդի գրականութենէն վտարուած է :

^(*) Վէթէտի մէֆրուգի հանդէպ կրկնակով ալ կը կարդացուի փոխանակ ըլլալու համի՞ի:

توفيق رفيق اولي حرق فائدہ یوقدر
هر کیم بوراده عقله او یارسہ ضرر ايلر

8. Միւրեպահ կը նշանակէ քառասող ,
որ մէկէ աւելի յօդուածներէ կը բաղկանայ .
ամէն յօդուած կ'ունենայ չորս տող առանձին
յանդով համայանդ^(*) . առաջին յօդուածին մէջ
վերջին տողին միւսներուն հետ համայանդ
ըլլալը անհրաժեշտ չէ, իսկ միւս յօդուածնե-
րուն վերջը՝ երրորդ տողին ետքը, առաջին
յօդուածին վերջին տողը ամբողջութեամբ կամ
անոր յանդը միայն կը կրկնուի :

9. Միւխամմէս կը նշանակէ հնդասող , որ
միւրեպահ պայմաններով գրուած ուսանաւորն
է, միայն թէ ասոր երեք տողէն ետքը — ամէն
յօդուածի մէջ — տարբեր յանդով տուն մը կընայ
կրկնուիլ :

10. Միւսետէսը վեց տող կ'ունենայ միեւ-
նոյն պայմաններով: Ասոր չորրորդ տողէն ետքն
ալ — ամէն յօդուածին մէջ — տարբեր յանդով
տուն մը կընայ կրկնուիլ այդ տունին երկու
տողը առանձին յանդ ալ կընայ ունենալ որ կը
կրկնուի ամէն յօդուածի վերջը, օրինակ,

^(*) Իսկ եթէ մէկ տունը չորս տողի բաժնուի , և
տողերուն մեծ մասն ալ յանդաւոր ըլլայ , այդ ուսա-
նաւորը մոտ կը կոչուի , (նամի):

مرجع

مفاعيلن، مفاعيلن، مفاعيلن، مفاعيلن
بهاجش فنا بر صوت در بو آسمانيدر
که هر بر نعمه‌سي بر شعر صاف بي مدانيدر
بو اياتك که شاعر لوجه سرتاسر معانيدر
نه ممكن بيلمه‌دن مفهومي^(*) انشاد ايدر بر قوش

§

آيلر لذت او بزوردن زياده آب جاريدين
نسيم کوه‌پيادن، سحابيدن، صحاريدين
اطاقدن نه کورديسه^(**) بيلوب الطاف باريدين
درخت اوستنده بر ديكير قوش^(**) تعداد ايدر بر قوش
— محمد جلال —

خمس

فاعلاتن *مسما* فعلاتن، فعلاتن، فعلاتن، فعلان *مسما* فعلان
يارادوب حق بکا بر راهبر آکاهي
بنده حلقه بکوش ايندي دل کمراهي⁽¹⁾
جان ودلدن بو بوله اولدم آنکله راهي
عبد وفاسقه مولانك آچيق درکاهي⁽²⁾
بني ده بویاه قبول ايندي ارنلر شاهي⁽³⁾

§

(*) *թուրք.* (**) *տառը երկար է հոս.* (**) *նոյնպէս*
(+) *տառերը այսինքն Ֆերիաներն ալ երկար են,*
(1) (2) (3) (4) *տառերը՝ թէեւ թուրքերէն՝ երկար են հոս:*

ایليوب حض کرم بنده بیچاره‌سنہ
فيض همتله مدد قيلدي بو آواره‌سنہ
مرهم شفت و لطف اوردي دلك ياره‌سنہ
باقيوب حاصلی واصف يوزمك قاره‌سنہ
بني ده بوله قبول ايندي ارنلر شاهي
Սահմանակակից Սուլթան Մահմատ Բ.Բ. — واصف اندروني —

ժամանակակից —

ممط

مستفعلن، مستفعلن — مستفعلن، مستفعلن *մասկ* علان
آچلدي كلر صبيحمد
ساق مدد صون جام جم
اولدی هوا عنبرسرشت
هر کوشه بر باغ ارم
ذوق وصفا هنکاميدير
بو موسم فرختنده دم
آلدى الینه⁽¹⁾ جام مل
لطف ايت آچيل سن داخى⁽²⁾ کول اي سروقد وغنجه فم
— نفعي —

(1—2) *Այս երկարումը զեղծում կը սեպուի հիմայ, որովհետեւ անոնց գրուած կերպն ալ սովորականին հակառակ է:*

Ինչպէս վերի օրինակէն ալ կը հասկցուի,
միւսէմմաղի առաջին կամ վերջին տունին մէջ
յանդի ազատութիւն ներելի է:

Ծանօթ. Վերջին այս երեք տեսակը
շարգիի ալ կը յարմարի, մանաւանդ միւրեպան.

11. Թէրիյափի պէնը կ'ունենայ մէկէ աւելի
յօդուածներ առանձին յանդով և անոնց վեր-
ջը կը դժնուի տարբեր յանդով տարբեր տուն
մը. օրինակ.

مفعول، فاعلات، مقاعيل، فاعلن կամ կամ فاعلان

مكتب دییوب ده چکمه که قدسیدر اول مقام
سكننه، مؤسسه ایله احترام

بیت الشرف سزا در آکا اولسه ایدی^(*) نام

ناقص کلنل آنده اوپور لاجرم تمام

لايق دکلی دینه آکا قبله⁽¹⁾ انام

مقصود ایسه اکر سکا بر قبله⁽²⁾ صرام

اول جانب مبارکه و قتیله قیل خرام

کسب کاله صبح و مسا ایله اهتمام

اما مناج عصره موافق ده او ملي

هم احتیاج خاقه مطابق ده او ملي

§

(*) Առաջին (5) գիրը, որ թուրք. է, երկար է հոս:
(1, 2) կը նկատուին, այնպէս իբր թէ գրուած
ըլլային قبلی գրպէիի:

آج دیده بصیرتی آفاقه قیل نظر^(*)
پر دو زمانزده عجائبله سր باسر
هم نوعز, Յօ նսخե կեր աولան بشر
شհմշկ կի պր Առի ամինե Զամ աیدր
سیر سریع ایله جولانکاهی بحر ور
جو هوایه چیقمه ده شاهین Տیզبر
بحر محیط⁽¹⁾ قعرینه ده قورقوسز اینز
يا رب دها نهلر یا به جقدر دها نهلر
مکتب دکلی منشائی հը Յօ^(*) بدايغث
أهل کماله اشته مكافاتی صانعك

— منيف پاشا —

12. Թէրիյի պէնը նոյնպէս առանձին
յանդով մէկէ աւելի յօդուածներ կ'ունենայ,
միայն թէ ասոնց վերջը կը կրկնուի միեւնոյն
տունը:

Ծանօթ. Թէրիյափի պէն և թէրիյի պէն զա-
սիյէկի և կազեկի տեսակէ ըլլալով անոնց պէս
ամէն յօդուածի առաջին երկու տողէն զատ՝
մնացած տուներուն մէջ երկրորդ տողերը մի-

(*) Հոս պիտի արտասանուի նեղեր, թեթեւ կեր-
պով:

(1) Դը տառին էսրէ կը տրուի, որ կը ծառայէ
լրացուցիչ մէկ տառի տեղ. (*) Վալ ճայնաւորը երկար:

այն յանդաւոր կրնան ըլլալ. այս կերպով գըր-
ռւած են ի մէջ այլոց բուհին, Պազիկի թէրիկիպի
պինտները և Զրեա փաշայի թէրնիյի պինտը: Ա-
սոնցմով գրուած են իմաստասիրականներ, ներ-
բողականներ, ողբերգականներ, սիրային քեր-
թուածներ ևն:

13. Թէրպիյ՝ կ'ըսուի կազեի մը իւրաքան-
չիւր տունին համաշափ և համիմաստ տուն մը
կցելու. առաջին յօդուածին մէջ չորս տողն ալ
համայանդ կ'ըլլայ, իսկ միւսներուն մէջ աւել-
ցուած մէկ տունը կազեին միւս տուներուն ա-
ռաջին տողին հետ միայն համայանդ կ'ըլլայ,
որով ամէն յօդուածին մէջ չորրորդ տողին
յանդը կը համապատասխանէ առաջին յօդուա-
ծին յանդին:

14. Թախմիյսը միեւնոյն պայմաններով կա-
զեի մը իւրաքանչիւր տունին երեք տող կցելէ:

15. Իսկ թէսիյսը դարձեալ նոյն պայման-
ներով չորս տող կցելու կ'ըսուի. իբր օրինակ
կը դնենք հոս ձէվտէթ փաշայի մէկ թախմիսը,
զոր ըրած է թէշիտ փաշայի կազեին վրայ: Զա-
կերտի մէջ առնուած տողերը թէշիտ փաշային են:

تخييس

فاعلاتن **կամ** فولاتن، فولاتن، فولاتن، فعلن، فعلن، فعلن **կամ** فعلن

جسم الفاظه روان بخش ادا در خامه

جهد خولیا⁽¹⁾ صورزای صفا در خامه

درد اشکال معانی به دوا در خامه

«خسته⁽²⁾ ناطقه به روح فزادر خامه»

«ذات عیی کی اعجازنا در خامه»

§

سعی مشکور اوله کم ایتدی بوجه آداب

مروده قابی صفائ رفیله سیراب

رشحاتی حرم جانه و بروب آب ایله تاب

«اولدی اجرای سخن اینکه زرین میزاب»

«کعبه معنی به⁽³⁾ (4) آصیله سزا در خامه»⁽⁵⁾

16. Թազմիյն կ'ըսուի մէկու մը ըսած ստա-
նաւորի մէկ տունին կամ տողին համաշափ տուն

⁽¹⁾ Վավը կ'իյնայ:

⁽²⁾ Իբր թէ գրուած ըլլար : خستی

⁽³⁾ Հոս պէտք է մա'նեայի տեղ մա'նի կարդալ եկն
առանց երկարելու: Երկար⁽⁵⁾էն ետքը երբոր ուրիշ եկ
մըն ալ գտնուի، կրնայ սուղի փոխուիլ իբր երբ
երբ ⁽¹⁾Թուրք. իլիֆին կրկին արժէք տրուած :

⁽⁴⁾ Թէսիյսը միայն մաղլախին վրայ ալ կ'ըւլայ :

մը կամ տող մը կցելու. թազմին եղած ոտանաւորին հեղինակին անունը պէտք է յիշել եթէ այդ խօսքը առածի պէս հանրածանօթ չըլլայ. Արաբերէն կամ պարսկերէն փոքրիկ հատուածներ և առածներ ալ կարելի է քազմին ընել օսմաներէնով.

Նեֆ'ի Պագին մէկ տունը քազմին ըրած է հետեւեալ կերպով.

فاعلان կամ فعلان، فعلان، فعلان، فعإن، فعلان

بو محلده عجب^(*) او صافه شایان کوریسور

نوله بو يتنی باقینك ایدرسه تضمین

دفع یأجوج غمه ايشيکيدر سددیده

«منع جیش الله در کهیدر حصن حصین»

Պարսկերէնը քազմին ընելու օրինակ.

بو تأثرله نصل مکن او لور صنبط فغان

دھر كه زخمی خورد الـه ففانی دارد»

— ناجي —

Զափը միեւնոյն է.

17. Թանզիյը՝ մէկու մը ըսած ոտանաւորին համայանդ և համաչափ ոտանաւոր մը ըսել է մի-ենոյն իւթի վրայ. այս ոտանաւորին կըսուի.

(*) Այս ոճը այժմ անգործածելի է.

Ժամանակին Սազ ուարասը կոչուած երգեցիկ բանաստեղծները այս կերպով կը մրցէին իրարու գէմ:

18. Միւսրեզա կ'ըսուի Պահրի Հեների
չ مفعول، مفاعيل، فولن կամ مفعول، مفاعيل
վրայ مفعول، مفاعيل կամ مفعول فولن شل
աւելցնելով դրուած ոտանաւորին. օրինակ،
مفعول، مفاعيل، مفاعيل، فولن — مفعول، فولن
بلل، يتيش باغرمي خون ايتدي فنانك — ضبط ايله دهانك
ختجر كبي دلدى يوركم تبغ زبانك — تأثير لسانك
آه ايسه بله بلل دل مشهدم او زره — تاحشر اولجه
چوق چکدی غم خارني کازار جهانك — بو باغ فنانك

Չորս մفاعيلն և իւրաքանչիւր տողին վերջը
մը աւելցնելով ալ միւսրեզա դրուած է,
բայց առաջին տեսակը աւելի յարգի է.

19. Թարգի նետիս անուանումը վերջերս յերեւրուած է. այսպէս կը կոչուին այն ոտանաւորի տեսակները որոնք Թրանսականէն օրինակուած են.

Թրանսական այս հետեւողութիւնը նախ

Փէրթէվ փաշայի կողմէն եղած է որ մեռաւ
1290 թուականին Այս մասին Փէրթէվ փա-
շայի առաջին և ջերմ հետեւողը եղած է Ապ-
տիւլ Հագդ Համիտ պէյր որուն միջոցաւ մուտ
գտաւ այս նորութիւնը օսմ: դրականութեան
մէջ փաշային մահուանէն ետքը:

Նորութիւն ըսելով տաղաչափական հիմնա-
կան օրէնքներու փոխոխութիւն կամ մատնա-
հաշիւի դրութիւն չպիտի հասկնանք, չափերը
և անոնց կտրատումի օրէնքները միեւնոյն ըլ-
լալով, միայն յօդուածներու կազմութեան և
յանդերու կարգաւորութեան մասին Թրանսա-
կան ուղղութիւնը ընդունուած է, ինչպէս
պիտի տեսնենք քիչ յետոյ:

Փէրթէվ փաշան այս կերպով առաջին ան-
գամ՝ Օսմաներէնի թարգմանած է Վիքթօր
Հիւկոյի բնացող մանուկը քերթուածը՝ طفل նամ
խորագրով. որմէ քանի մը յօդուած կը դնենք
հաս:

مفعول، مفاععلن، فولن կամ կافاعيل
بر طفل ملك نزداد ونوزاد
کهواره عن و رفت اوزره
يا ايامسوغى خوابي معناد؟

մادر قوجاغندե راحت اوزره
آسوده در (1) عالم عنان
يوقدر خبری بو ماجرادرن
کوز یومدیقی دمده ماسوادرن
لاهوته اولور نظارت اوزره

§

آسوده کرین خواب ناز اول
ای نور نظر سوزول صفایه
کور نریه (2) چیقار بو طوتدینگل بول
دوران ایشنه نولور نهایه
مانسته برک ورد خندان
سیلاب حواتت ایچرہ غلطان
کرداب بلایه سک شتابان
یوق سنده وقوف ماجرایه

§

بی رهبر ویار ویاور ایواه

(1) Հոս 'այնը համր է իբր թէ գրուած ըլլար
ձեւով:

(*) Փոխանակ ըսելու հ. հիմա այս կերպով գոր-
ծածութիւնը ներեկի չէ:

(2) Միեւնոյն մասնիկով կազմուած ըլլանուն հա-
մար այս յանդերը թերի են:

بو راه خطر ده خوابه وارمش (۲)
صیاد قضا طوطوب کینکاه
نخیچیری قوجاقلامش ده صارمش
اعلا بو صباحت و طراوت
زعنبا بو حضور واستراحت
اما کلیجک (*) صباح حسرت
سهر ایت نه تغرات وارمش، (۳)

Նոր ձեւերը զանազան տեսակներ ունին
որոնք վարժութեամբ կրնան սորվուիլ արդի
գրողներուն երկերը ուսումնասիրելով։ Յրդէը
ածանց չափերու մէջ ալ անոնցմէ նմոյշներ կը
գտնուին, ուստի հարկ չենք տեսներ ասկէ
աւելի ծանօթութիւն տալու այդ մասին։

—Թարիյլով այն ոտանաւորի հատուածն է
որով դէպքի մը թուականը կը ցուցուի էպ-
ճէտ (ՃՃ) կոչուած գրահաշիւով՝ որ հետեւ-
եան է.

١٠ ب ج د ه و ز ح ط ي

(*) Այս ձեւը գրականութենէն վտարուած է հիմա :
(2—5) Թէեւ երկուքը միեւնոյն կերպով գրուած,
բայց նշանակութիւննին տարբեր ըլլալուն համար ա-
սոնցմէ կազմուած յանգը թերի չի նկատուիրու

٩٠	٨٠	٧٠	٦٠	٥٠	٤٠	٣٠	٢٠
ص	ن	س	ع	ف	ل	ك	
٧٠٠	٦٠٠	٥٠٠	٤٠٠	٣٠٠	٢٠٠	١٠٠	
ذ	ش	ت	ث	خ	ر	ق	
					١٠٠٠	٩٠٠	٨٠٠
					غ	ظ	ض

Ասոնց ամփոփումն է,

Ծանօթ. Վ Զի, Շ Յի, Հ Եի և Ֆեաֆի Թարսին ու
սաղլր Ֆեաֆը 20ի արժէքը ունին իբր Վ, Շ, Հ և Ճ
կը կնակ ունեցող տառերը կը կին արժէքը
չեն կը նար ունենալ, իսկ հեմզին մէկի արժէքը
ունին

Կը նմոյշ կը դնենք հոս Սուլթան Մէլիմ
Գ.ի և Սուլթան Մահմուտ Բ.ի ժամանակակից
նշանաւոր թուագիր Սիւրուրի ըսած Թարիփը,
Թօփխանեի զօրանոցին շինութեան առթիւ.

اولدى عال العال كم قىلدى بنا طويخانەنك

سمت بالاسنده بر والا اثر شاه کریم

آتیاوب میدان نظمه سویلدم تاریخنی

«طوبیجان ایچون معلى قشله یا پدی شه سلیم»

Թուականը պարունակողը վերջին տողն է, զոր գումարելով կը գտնենք զօրանոցին շինութեան թուականը որ է 1208:

Կրկին թուական ալ կրնայ ըլլալ ինչպէս է հետեւեալը,

جیله بیک ایک یوز اون سکرده کتدى لا هوه
որուն գումարը 1218 է. Ասիլայ 1275ին
մեռած Շէյխիւլ Խալամ Արիփ Հիքմեթ պէյխն
է. գէպքի մը ամիսը նշանակուածներ ալ կը
գտնուին.

— Թարիխը չորս տեսակ է, թամ (մա),
ճէվճէր (جوهر), միւհմէլ (مفهوم) և թամիեէ
(تعميم):

Ա. Թամը այն թարիխն է որուն մէջ գտնը-
ուած բոլոր տառերը —ըլլան գիծ կամ կէտ-
կը հաշուուին. Վերինները թամ էին, ինչպէս
նաեւ սա ալ օձակերպիւն դայեիպիրիւն որ
«գեղեցիկ քաղաք» ըսել է, թամ է և գումարը՝
857. Պոլսոյ առման թուականը կը ցուցնէ.

Բ. Ճէվճէրը այն թարիխն է որուն մէջ կէտ
ունեցող տառերը միայն կը հաշուուին, օրինակ,
اچլայ մրզիվոնդ մکտե րշդ ու տհաճիւ
1282: (*)

(*) Թամ և ճէվճէր չատ կը գործածուին. (Տ) ամ-
բող ալ գրուած ըլլայ կը հաշուուի:

Գ. Միւհմէլը այն է որուն կէտ չունեցող
տառերը միայն կը հաշուուին:

Դ. Թամիեէկ կ'ըսուի ըսուած թարիխի մը
պակսած կամ աւելցած թիւը շտկելու համար
ակնարկութիւն մը կամ մաս մը կցելու, որմէ
գոյացած գումարը բուն թարիխէն կը հանուի
կամ վրան կաւելցուի:

Մու'ալլիմ նամին 19 տարեկան եղած ա-
տենը Ապտիւր Թահման փաշայի անունին գրած
մէկ ստանաւորին մէջ որ 1284 տարւոյ առ-
թիւ շնորհաւորական ուղերձ մըն է, հետեւ-
եալ թարիխն ըսած է,

باغ هزده بر چیقار ناجی بو تاریخ لطیف
باشای جاگر بوره مسعود اوله سال جدید»

Զակերտի մէջ առնուած տողը որ թուա-
կանը կը պարունակէ, մէկ աւելցուկ ունի այ-
սինքն 1285 է, որուն կ'ակնարկէ նախորդ
տողին մէջի բ چیقار խօսքով, զոր հանելով կը
գտնենք ճիշդ թուականը որ է 1284.

Վրան գումարելու օրինակ,

1318 արաբական տարւոյ առթիւ Վեհ.

Սուլթանին անուանը ձօնուած ստանաւորի մը
մէջ հետեւեալ թարիխն ըսուած է,

بر كلور بازار نظمه جوهرين تاريخ منير
«پادشاهم چوق يشا دلشاد اولوب هر شهر و سال»

Ասիկայ նելիներ ըլլալով կէտ ունեցող տա-
ռերը միայն կը հաշուուին, որոնց գումարը
կ'ըլլայ 1317 մէկ պակասով։ Նախորդ տողին
մէջի կ'կلور խօսքով կը հասկցնէ որ մէկ թիւ
պիտի աւելցուի այդ գումարին վրայ, որով
կ'ըլլայ 1318.

Վէ զի՞րմին լիհիւլ զապրիւլ մենամու
Ֆեպագին՝ բնեենա մինիւլ մէլյամու.
Վէ լա Շէլիւն պիպազին մին հատիյսին
Իզա լիմ եեսրենիս մինիւլ ենամու.
Հեմիյն խարրեմ պիմանես լա ներկմ կէր
Խօրես խափի Ֆենաեկմ փակ' բամու.
Վէկեր մերտիւմ ֆիւնէս եասկմ պէնիյկի
Ֆէ պարնիւլ արժի լի նիմել մեզամու։

و ذى علم له القبر المنام
فباق عندنا منه الكلام

و لا شيء بباقي من حديث
إذا لم يستفرد منه الانام

ههين خطم بماند لا جرم كر
خورد خاك فنایم باكتامو
و كر مسدم كند يادم بنيني
فبطن الارض لي نعم المقام

— حلبي —

Թարգմանութիւննը՝

«Քանի՛ գիտուն կայ որուն ննջարանը ե-
ղած է գերեղմանը, բայց անոր խօսքերը կը
մնան մեր քով. մինչդեռ խօսք մը մշտնջենա-
կանութիւն չունենար բնաւ, երբ մարդկութիւ-
նը օգուտ չքաղէ անկէ։

«Իմ այս գիրս կը մնայ անշուշտ երբ գե-
րեղմանի հողը բոլորովին ուտէ զիս մինչեւ մա-
զերս, և եթէ մարդիկ բարւոք յիշատակեն
զիս, այն ատեն գետնի փորը ի՞նչ գեղեցիկ
վայր մը կ'ըլլայ ինծի համար»։

ՅԱԼԵԼՈՒԾԸ

Հետեւեալ ընտիր հատուածները կը հրա-
տարակենք թէ՛ գեղեցիկ իմաստներուն համար
և թէ՛ իբրեւ հրահանդ տաղաչափական ձեւե-
րու վրայ։ Աշակերտները, համաձայն նախընթաց
օրէնքներու, թող գտնեն թէ ամէն մէկ հատ-
ուած ո՞ր պահրին կը վերաբերի։

منتخبات

تقدير خدا قوه زوبا ايله دونز
بر شمعه که مولايقه بروجه ايله سونز
قالور شبم کي صاف او مليان خاک مذلتده
که هر بر قطره في افلاکه مهر آسمان چكمز

بولندم بر چاره روحانی و جسمانی سکا
در دکی آکد قه بن عالمند درمان آغلسون
سن، جگر پاره م، جنان با غذه کر کلله کی
درد حسرتله بابک بیچاره هر آن آغلسون

توحید

آلمی پادشاه پادشاهی
نه حیرت خشدر صنعت ا آلمی
نه قدر تدر ایدن ایجاد و ایقاد
سموات وزمینی، مهر و ماہی
نه قدر تدر ایدن جوهوانی
بیجه یوز بیک جهانگل جلوه کاهی
جهانی لحظه ده بیک کره یوق وار
ایدودک حکمتک اول سه یدی لاهی
آلمی وار لفکده جله اشیا
ایدر کن یکربان عرض کواهی
قبول ایمز بونی عقلم که اول سون
وجود کده ایدنلر اشتباہی
سی تهلیل ایچون، تقدیس ایچون در
نوای ارغون، بانک ا آلمی
سرود و نوحة شوق کدر آنجق
ایدن لبریز دیر و خانقاہی (۱)

شب یلدای منجمله موقت نه بیلور؟
مبتلای غمه صور کیم کیجه لر قاج ساعت

چیقمدی بر نیتن قد بلند همته
اطلس کردوفی بر قاج کره تخمین ایتدیلر
— نائلی قدیم ۱۱۷۵ —

خاک اول که خدا مرتبه کی ایلیه عالی
تاج سر عالمدر او کیم خاک قدمدر

فرح کلدی دیو، ای غم، ملول اوله سن او دنسک
فرح بنده مسافر در بنمه قاله حق سنسک

جوری کوکلدر چکن کوزدر کورن رخساری خی
الله الله، کام آلان کیمدر چکن کیمدر تعجب

— ۹۷۵ —

مرثیه

آه مددو حم سنکچون دیده لر قان آغلسون
دیده لر دلار دکل، جان اغلسون جان آغلسون
کل یوزک نزکس کوزک غنجه فلک یاد ایلیوب
کیسوی دل جولر کچون سنبستان آغلسون

سنگ اذنکله طاڑ کو کده مرغان
 سنگ اذنکله سایچ یمده ماهی
 سنگ لطفکله جاریدر اوامر
 سنگ خوفکله مرعیدر نواهی
 نه حکمتدر که بر عقل سلیمی
 طوتوب پیلار جه انسکار او زرده کاهی
 کمال مسکنتمه ایتدیر رسک
 اولور کن رفع دست عذرخواهی⁽²⁾
 عنایاتک که خلقه نوبنو در
 قبول ایتزر برى حد و تناهى
 خرد تحقیق آثارکده واله
 نظر تفتیش اسرارکده ساهی
 خرد بر لمعه در سندن بشرده
 نصل کنهک محیط اولسون کماهی
 دکلدر حاصلی آثار صنعت
 او شیلدن که ممکن اکتناهی
 — محمود اکرم بک —

(۱) Հոս խանիզահի պիտի կարդացուի. Եռւեին
 կուրք տրուելը բացառութիւն է :

(۲) Հոս ուղրիխահի պէտք է կարդալ:

ՎՐԻՊԱԿՆԵՐ

Էջ	ՄՊՊ	ԱԽԱԼ	ԱՎԳՈՒԾ
10	17		մفتաւն
10	21		نظم، شعر
31	8	ՓԷՀԱՌՈՎՔԻ	ՓԷՀԱՌՈՎՔԻ
32	2		زحافات
44	13		نشود نمای
44	14		سخت، نقم
43	8	ՍԻւԼԷՐՄԱՆ	(ՍԻւԼԷՐՄԱՆ)
79	23	ՈՐ	ԴՐ Էսրէով

— Ինչ ինչ բառերու վերջը 8 տառ մը
 գրուած է, իլանիյ, նատուեիյ ևն. որոնք պէտք
 է ըլլան ելահի, ճատուեի ևն.

Էջ 69 Բիւպափի այս չափը մոռցուած,
 مفعول، مقاعيل، مقاعيلن، فاع կամ فع

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՈՒՐԻՇ ԳՈՐԾԵՐԸ

1. Միւարիւն նիմեաք Արաբ. և Պարսկ. բարոյական ընտիր պատմութիւններու, վիպակներու և . ոտանաւորներու հաւաքածոյ, թուրք. թարգմանութեամբ. գին 100 փր.

2. Կիւլչենի հետեւ Պարսկ. ինքնագիր ոտանաւորներ և բարոյական վիպակներու Պարսկ. թարգմանութիւնները, արձակ և ոտանաւոր. գին 100 փր.

3. Օսմ. տաղաչափութիւն գին 5 դհկն.

508

2013

